

91-99  
11-34



6 NOV 2011

891.0-2-2  
Դ-34

Յ. Յ. ՊԱՐՈՒԵԱՆ



# ՃՈՂՈՔՈՐԾԵԼ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԵՖ ԱՐԱՐ

(ՄԵԽԱՆՈՒՆ ԵՐԳԻՇԱԲԱՆԻՆ ԱՆՏԻՉ ԳՈՐԾԵՐՆ)




ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՎԵՐՋԻՆ „ԼՈՒՐ” Ի

Կ. ՊՈԼԻՍ

1920

891.99  
7-34

5



1001  
33 $\frac{1}{4}$

Հեղինակին ամենավերջին դրամակար

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՎԵՐԳՈՒՆ ԼՈՒՐ ՕՐԱԵՐԵՒ

Կ. ՊՈՂԻՄ  
1920



17.07.2013

## ԵՐԿՈՒ ԽԾԱՔ

Անմահ երգիծաբան Յ. Յ. Պարոնեասի մեկ անժայ  
կատակերգութիւնն է «Շողովոր»ը, խնամով պահուած  
իր զաւկին բոլ, զոր սյուօր հրաւարակութեան կուտանք:

Դժբախտաւ զործը անաւարտ մնացած է և թերեւս  
անոր համար նեղինակը զայն հրաւարակ չէ համած իր  
կենդանութեան: Կատակերգութիւնը կը հասմի մինչեւ եր-  
րորդ արարին իններորդ տեսիլը: Հաւանօրեն մեկ բանի  
տեսիլներ են միայն որ կը պակսին զործը ամբողջացնե-  
րու համար: Պարոնեան իր կատակերգութիւնը բարական  
կնանուելի եւ դժուարին կացութիւն մը ստեղծելի եւը,  
վերջնական դոժուամին առջև կանգ տռած կը բռի,  
չկրնազոյ գտնել եղի զոհացուցիչ եւ բարագոյն միջոց մը:  
Եւ ձեռագիրը բռած է մեկ կողմ, սպասելով ներշնչումի  
փայրկեամի մը զայն վերջացնելու համար:

Դործը այդ պախասաւոր վիճակին մեջ հրաւարակից  
անսպասեն պիտի ըլլաւ. միւս կողմէն «Շողովորը» կատա-  
կերգութիւն մըն է որ արժանի է մեծ երգիծաբանին տա-  
ղանդին եւ կը հաւասարի իր միւս կատակերգութիւննեւ-  
րուն «Պայտասար Աղբար»ին, «Պրոյգ»ին եւ «Արեւելան  
Ասամերոյժ»ին եւ կրնայ մեր ազգային բնիւական ար-  
տադրութիւննեւուն մեջ արժանաւոր տեղ մը գրաւել եւ  
յացողապէս եւ համեզիօրեն ներկայացուիլ:

Ասոր համար ահա՝ հաւարձակեցայ կատակերգութիւ-  
նը ամբողջացնել իմ կողմէս աւելցնելով մեկ բանի տե-  
սարաններ եւ դոժուամ մը տաղով ստեղծուած կնանո-  
ւութեան:

Ճամ հաւանական է որ Պարոնեան բոլորովին սար-

քեր և բաւագոյն կերպով սփիտի վերջացներ իր խաղը, եթէ  
երդիք ձեռնարկեր գոյն աւարտենու:

Չեմ զիտեր թէ իմ երեւակայած վերջառութիւնն զու-  
հացոցի՞չ է: Ամեն պարագային՝ ամբողջացնելով խաղը կը  
յուսամ ծառայութիւն մը մատուցանել Հայ բատօնին, անոր  
ազգային կատակերգական խաղացուակին վրայ համ մըն  
ալ աւելցնելով:

«Ծողովոր» զրուած է, հաւածօրեն, 30-35 տարի  
առաջ և թնականարաւ այն առենուան աշխատհարաւով:   
Պետք զգացի զեզուական փոփրիկ փոփիփութիւններով՝ սոյն  
աշխատհարաւը մօսեցնել պաօտուանին, եւ կարծեն Պա-  
րունակն սփիտի չբաւակարտեր զիս այս սրբագրութեան հա-  
մար:

Ահա՛ իմ աշխատակցութեան փոփրիկ ու աննշան  
բաժինը:

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

Մեստեմիւր 1920



## ՃՈՂՈՔՈՐԹԸ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ ԵՐԵՖ ԱՐԱՐ

### Ա Ն Զ Ի Ն Ք

ԹԱԴԻ	Սիրահար Սօֆիի, 60 տարեկան
ԹԵՐԵԶՅԱ	Թադիկի նոյրը 40 տարեկան
ԱՐՇԱԿ	Եղբարուրի Թադիկի, սիրահար Սօֆիի
ԲԱՐԹՈՎԱՄ	Ծառայ
ՊԱՊԻԿ	Ծողովոր
ՅՈՒԱՆԻՓ	Սօֆիի հայրը
ՍՈՅԻ	Յովանիկի աղջիկը, 20 տարեկան
ՏԻԳՐԱՆ	Սօֆիի սիրականը
ԳԻՐԻԳ	Ծառայ

### Ա Ր Ա Ր Ա

(Զարդարուն առան մը)

ՏԵՍԻԼ Ա. Ա. Ա. Զ Ի Ն

ԹԱԴԻ ԵՒ ԹԷՐԷԶԱ

Թիրկան.—Առառուանց կանուխն ինձի հետ խօսել  
ուզելուդ պատճառը ի՞նչ է եղացր:

Թադի.—Կարեւոր գործի մը վրայօք կ'ուզեմ քե-  
զի հետ խորհրդակցիլ:

Թիրկան.—Ածակարանքով զիս տեսնել ուզելու  
կասկածներ կը յարուցանէ մտքիս մէջ, արդիօք զէ  
լուրը մը պիտի առնեմ:

Թաղի .— Բնդհակասակը , լուր մը՝ որ ինչ աւելի  
քեզի ուրախութիւն պիտի պատճառէ :

Թէրէզա .— Զբսէ՞ս որ քու ուրախութիւնով զիս ալ  
շուտ մը մանակից ընկլու համար էր որ հ ես տհմութիւն  
ուղեցիր :

Թաղի .— Այս' , մեր ընտանիքին երջանկութիւն մը  
կը պատրաստուի :

Թէրէզա .— Կ'աղաչեմ , շուտ ըսէ :

Թաղի .— Ամուսնութեան մը վրայ է ինդիքը :

Թէրէզա .— Ամուսնութեան վրայ . . . (մեկուսի) ար-  
դիօք Արշակին վրայ ունեցած ոէրս իմանալով մեղ  
կարգե՞լ որոշեց :

Թաղի .— Թէպէտեւ ևս կրնայի ինքը զլխուս զոր-  
ծը լմնցնել , բայց քենչ ալ խորհուրդ հարցնել ուղեցի  
անդամ մը :

Թէրէզա .— Հարկաւ , գուն ինչ մեծ ըլլալով կիրա-  
աւելի աղէկ խորհիլ , և ևս ալ միշտ քեզի հնագան-  
գելու պարտաւոր եմ (մեկուսի) ուր եր թէ՛ ժամ ա-  
ռաջ լմնար սա գործը :

Թաղի .— Եւ կրնաս ապահով ըլլալ որ ընտրու-  
թիւնու մէջ ալ չեմ խարսուիր :

Թէրէզա .— Այս' :

Թաղի .— Եւ ընտրած օտարական մը չէ , դուն  
ալ կը ձանձնաս զինքը :

Թէրէզա .— Թէրէւս , (մեկուսի) Արշակն է , (բարձր)  
քու ընտրածդ ևս ալ կ'ընդունիմ :

Թաղի .— Ապրի՞ս սիրելի քոյրս , շնորհակալ ևմ որ  
հղօրդ ըրածին և ընելիքին միշտ հաւանութիւն կու  
տաս և երբէք ընդդիմութիւն չես ըներ :

Թէրէզա .— Եւ ի՞նչպէս կրնամ ընդդիմութիւն ընկլ  
քանի որ միշտ մեր ընտանիքին բարիքին համար կ'աշ-  
խատիս :

Թաղի .— Եւ իմ ընտրածն ալ մեր ընտանիքին պա-  
տիւր պիտի աւելցնէ :

Թէրէզա .— Այս' :

Թաղի .— Համեստ , աղնիւ ընտրութիւն տէր :

Թէրէզա .— Այս' :

Թաղի .— Բատ բաւականին ուսեալ , հեղարաբոյ ,  
ամէնուն հետ քաղցրութեամբ վարուսդ :

Թէրէզա .— Այս' :

Թաղի .— Ինքն ալ դեռ հաղիւ քսան տարեկան  
կայ :

Թէրէզա .— Այս' , (մեկուսի) ա՛ւ տարակոյս չմնաց ,  
Արշակն է :

Թաղի .— Ի՞նչպէս է ըրած ընտրութիւնս :

Թէրէզա .— Եատ աղէկ է , եղբայրս , շատ աղէկ :

Թաղի .— Էսել է որ զէմ չպիտի կենաս :

Թէրէզա .— Ամենաւին :

Թաղի .— Ապրիս սիրելի քոյրս , ևս ալ հիմայ հան-  
գարս սրածով կը բանհամ զործը , վերջապէս , սիրելի  
քոյրս , ահա այս ամէնը նկատելով որոշեցի որ կար-  
գուիմ : ✓

Թէրէզա .— Ի՞նչ կ'ըսէ :

Թաղի .— Որոշեցի որ կարգուիմ , սիրելի քոյրս :

Թէրէզա .— Դո՞ւն . . .

Թաղի .— Այս' , ևս (շորջ նայելով) ինչ ուրի  
մարդ կա՞յ հոս :

Թէրէզա .— Դո՞ւն պիտի կարգուիմ :

Թաղի .— Այս' :

Թէրէզա .— Դո՞ւն կնիկ պիտի առնես :

Թաղի .— Այս' :

Թէրէզա .— Դո՞ւն պիտի նշանուիմ :

Թաղի .— Այս' :

Թէրէկաւ .— Դու՛ւն :

Թաղէ .— Ես :

Թէրէկաւ .— Հա , հա , հա . գո՞ւն հա , հա , հա , պի . . . հա , հա , ափ . . . հա , հա , կար հա , զը . . . հա , հա , վիս հա , հա , հա , հա :

Թաղէ .— Խնդարու ի՞նչ կայ :

Թէրէկաւ .— Հա , հա , հա , հա :

Թաղէ .— Ինչո՞ւ կը խնդաս (Թէրէկաւ կը խնդրայ) ա՛լ համբերութիւնս կը հատնի (Թէրէկաւ իր թէ խնդարը բռնել կը ցանայ եւ յի կրեարսն՝ աւելի շահանաձայն կը խնդրայ) բայց ի՞նչ կայ խնդարու :

Թէրէկաւ .— Խնդարու բան մը չի կայ (կը խնդրայ) բայց իմին խնդարս եկաւ (աւելի շահանաձայն) Փառք Առուծոյ ի՞նչ կայ խնդարու :

Թաղէ .— Ի՞նչ զիտնամ , ըրածդ խնդութիւն է (Թէրէկաւ կը խնդրայ) ա՛լ հիմայ կը ճամփիմ , կորիր առ ջեւէս , անամօ՛թ , սենեակդ քաշուէ խայտասակ (Թէրէկաւ խնդրայ կ'երթայ) : Քիչ մնաց որ առառուն փորձունքի պիտի հանդիպեմոք , սրւոր նայէ մէջ մը , անզպամ , զինքը մարդու տեղ զրինք և խօսք հարցուցինք , եթէ զիտնայի որ առանկ պիտի խնդար կը կանչէի՝ զինքը , իրեն խորհուրդ կը հարցնէի :

## ՏԵՌԻ Բ.

### ՆՈՅՆ, ՊԱՐԻԿ

Թաղէ .— Այսպէս չէ , ճշմարխը զրուցէ :

Պապիկ .— Այսպէս է :

Թաղէ .— Տեսա՞ր ճշմարտախօս մարդք , զարժանաւին հսու է որ ես իրեն խնդարու խօսք մը չրի:

Պապիկ .— Զարժանալին հսու է որ դուք իրեն խրն զարու խօսք մը չրի:

Թաղէ .— Ես իրեն ամին բան տեղն ի տեղը պատմեցի :

Պապիկ .— Դուք իրեն ամին բան տեղն ի տեղը պատմեցիք :

Թաղէ .— Մանաւանդ թէ իրեն ալ կարծիքը հարցուցիք :

Պապիկ .— Երաւունք չունիմ բարկանալու :

Պապիկ .— Ի՞նչպէս չունիք , բարկանալու լիուլի բրաւունք ունիք , և ինչո՞ւ պիտի զրկուեիք բարկանալու իրաւունքին :

Թաղէ .— Ի՞նզին ինչ ըլլալը զիտէք :

Պապիկ .— Այսո՛ , զիտէմ :

Թաղէ .— Կարծեմ չէք զիտէր :

Պապիկ .— Ա՛չ , չիմ զիտէր :

Թաղէ .— Միտքա զրի որ Սօֆին կնութեան առնեմ այս զիտաւորութիւնս քրոջն յայտնիցի , առջի բիրան ինքն ալ հուանութիւն տուաւ , վերջը սկսաւ խնդար . խնդարու ի՞նչ կայ հսու :

Պապիկ .— Խնդարու բան մըն ալ չկայ :

Թաղէ .— Եւ կարծեմ իմ ամուսնութեանս վրայ բոլոր աշխարհ պիտի ուրախանայ :

Պապիկ .— Հարկաւ :

Թաղէ .— Կարծեմ ապօրինաւոր բան մը չէ ըրածնիս , մէկ մարզու մը կնիկ մը պէտք է :

Պապիկ .— Այսո՛ , պէտք է :

Թաղէ .— Սօֆին ալ , սիրուն , աղուոր , մատզաշ աղջիկ մըն է , և կարծեմ զիտ չատ պիտի սիրէ , վրաս պիտի գուրզուրայ :

Պապիկ .— Զեր անձին վրայ անանկ յատկութիւնն սեր ունիք՝ որոնցմով քաղաքիս աղջիկներուն սիրար գրաւած էք (Թաղէ իր վրայ ակեարկ մը կը ձգէ) . շատ աղջիկներ կը ճանչնամ որոնք ձեզի ոչը տուած էն , բայց սկսակրնին չկրնալ բանալնուն համար հաղեցան , մաշեցան և հողը գրկեցին : Դեռ առջի օրը աղջիկ մը մեռաւ , այս աղջիկն ալ ձեր քաղաւածքին սիրահարու էք (Թաղէ կը բաղէ) . աղջկան մէկն ալ ասկէ ամիս մը առաջ մեռաւ , առ աղջիկն ալ ձեր աչքերուն յափշտակուած էք (Թաղէ այցերը կը դարձնէ) . անցեալ շարժու աղջիկ մը մեռաւ , առ ալ ձեր խօսքին զարնուած էք . ներհեք ինձ բուել որ դուք մին ջարդ կ'ընէք աղջիկնուն մէջ :

Թաղէ .— Մինչեւ հիմայ չէի գիտեր առոնք :

Պապիկ .— Ասոնցմէ զատ գուք անանկ յատկութիւն մը ունիք որ ասոնց ամինքք կը գերազանցէ : Դուք կատարեալ փիլիսոփայ մըն էք :

Թաղէ .— Ի՞նչ կ'ըսէք , սիալ ըրլայ :

Պապիկ .— Կարծիքիս մէջ երեւք սիստած չեմ :

Թաղէ .— Բայց ևս չեմ գիտեր փիլիսոփայ ըլլալո :

Պապիկ .— Հարկաւ չպատի գիտաք , և այդ չգիտնալիդ է որ կ'առացուցանէ թէ փիլիսոփայ էք , ու բովհաւեւ փիլիսոփաները չեն գիտեր ինչ որ գիտեն , և ձիգ ասոր համար է որ երեւելի փիլիսոփայ մը ըստն է թէ «զայս միայն գիտեմ զի ոչինչ գիտեմ» :

Թաղէ .— Ահ , եթէ փիլիսոփայ ըլլալո ժամ մը առաջ գիտնայի , ևս գիտէի թէ ի՞նչպէս կը պատասխացէի քրոջս (ինչպինից ծանրեն ծախելով) և արգարեւ զարժանալիք է փիլիսոփայութիւնը , երբեմն մարդուն անանկ կուգայ որ բան մը չի գիտեր , ինչպէս որ ինձի եղաւ հիմա , երբեմն ալ անանկ կուգայ որ ամին բան

պիտէ : ձշմարիս փիլիսոփայութիւնը կ'ըսէն թէ ... փիլիսոփայուկան ձշմարառութիւն մըն է :

Պապիկ .— Այս՛ :

Թաղէ .— Ամուսնութիւնն ալ փիլիսոփայութիւն մըն է , և ասկէ կը հետեւի թէ Սօփինն հետ կարգըւելու ապօրինաւոր չէ :

Պապիկ .— Ամենեւին :

Թաղէ .— Եւ մանաւանդ թէ ինդալու բան մըն ալ չկայ :

Պապիկ .— Բնաւ երբեք :

Թաղէ .— Ուստի պէտք է որ հարսնիքը գալ շարժու բնենք :

Պապիկ .— Այս՛ , գալ շարժու բնելու է , որովհ հետեւ ուշացնելու ըլլաք նէ բամբասանքի տեղի կուտաք :

Թաղէ .— Զէ , քիչ մը ուշացնելու է :

Պապիկ .— Ես պիտի ըսէի , քիչ մը ուշացնելու է , որովհետեւ շուտ ըլլայ նէ ամին մարդ կատկածի կ'երթաց :

Թաղէ .— Բայց չէ , շուտ ընկեմ պիտի :

Պապիկ .— Իմ միտքս ալ ան եկաւ , շուտ ընկելու է , ուստի եկաւ ուշ ըլլայ նէ չար լիզուները ուզածն պէտ մեկնութիւն կուտան :

Թաղէ .— Վաղը պէտք է որ Սօփինն հօրը հետ այս գործին գրացօք խօսինք :

Պապիկ .— Այս՛ , մէկտեղ կ'երթանք և կը խօսինք , ապահով եղիր որ շատ գոն պիտի ըլլայ :

Թաղէ .— Երթանք ձաշելու և այս ինզրին վրայ աւելի երկարորդն խօսելու :

ՏԵՍԻԼ. Պ.

ՆՈՅՆՔ, ԱՐԴԱԿ

Արշակ. — Համար, կ'ուզելի ձեր հնար առանձին տեսնութիւն :

Թադի. — Հիմա ժամանակ չունիմ, առկեց զատ փելխառիսները չեն կրնար առանձին տեսնութիւն (կ'երբայ Պապիկին ձեռքով նշան կ'ընէ որ ինի աղ գայ) :

Արշակ. — Փելխառիսները չեն կրնար առանձին տեսնութիւն. ի՞նչ խօսք է տափկա, խօսք մը որուն շարադրութիւնն ալ գէջ է, արտասանութիւնն ալ, բնաւ քերականական կանոն չկայ մէջը :

Պապիկ. — Օք բայ օրէ կը ակարսանս դուն Արշակ, միաքի շատ մի՛ յազնեցներ, շատ մը երեւելի հանճարներ ժամանակին տուած մեռած են իրենց միաքը շատ յոզնեցնելնուն համար :

Արշակ. — Միաժամ շատ չեմ յոզնեցներ, օրը բնորմէնը չարս հասոր փելխառիսնական գիրքեր կը կարգամ և բանսի չափ ստանաւոր կը գրեմ. օրինակի համար հիմա սա ստանաւոր գրեցի (կը կարդայ) .

Մինչ արշապատին արեւել բարդ ի բարդ

Բ'հ, ո'ւհ, վիշտ մարդկային զայր ի զայր

Աւաղ, բարե՛, եղուկ, զայր ի ինձ

Միս ի միս շիր սու շիր վիս ի վիս

Սա ալ կայ որ գեռ վրայէն անցած չեմ:

Պապիկ. — Հիմա երեսու ի վեր գոմել չըւլայ, շատ ստանաւորներ տեսած եմ և զզածուած չեմ, ինչու որ անսուք բաներու կոյս են. իսկ ձերինսկրուն ամէն մէկ ստոքը, ամէն մէկ խօսքը, ամէն մէկ բառը, ամէն մէկ վանիքը, ամէն մէկ երկրաբանը, ամէն մէկ գիրը, ամէն

մէկ ստորակէսպ, ամէն մէկ կէտը, միտք մը, իմաստ մը, ողի մը կը պարունակէ: Ասկէց զատ ձեր լեզուն շատ սահուն է, բառերը անսնկ կանոնաւոր կերպով և չափավ իրարու քով գրուած են, որ լեզուն բնու չյափնիք զանոնք արտասման ժամանակիր. օրինակի համար ինչպէս սկսած կը առաջին տողը (Արշակ կը կարդայ, Պապիկն ալ մատուցներուն վրայ յանցեր կը համեր) խիստ բնափր է, բայց առաջք գրած ժամանակշնորհ գժուարութիւն մը չէ ք խմանար:

Արշակ. — Աւրիշ մը գրելու ըլլաջնէ կ'իմանաց բայց ինձիք բնական բլարու բնաւ չեմ յազնիք:

Պապիկ. — Եւ ինչո՞ւ ողբերգութիւններ չեք գրեք:

Արշակ. — Եմ գրելոք ողբերգութիւններս հասկնալու կարող գերասան չի կայ, առջի օրը քանի մը ողբերգութիւններ ձեռքու անցան, կարգացի, ո՛վ Աստուած իմ, ողբերգութիւնն ըստելու արժանիք չեն. անունը բայցն առաջ է գրուեր, սեսի խնդիրը զուիմն առեր գացեր է, ներգործական բայց իր խնդիրը կը վնասէ, անուն բայցն իր բայց կը վնասէ, յատկացեալ կայ, յատկացուցիչ չի կայ, երկու կանգուն երկանութեամբ բառի մը քայը մէկ բթաչափ պղոմիկութեամբ բառ մը գրուած է. խորթ բաները մէջը կը վիսան, մէջը իւմաստ չի կայ, ողբերգութեան կանոն չի կայ, քերաւ կանութեան կանոն չի կայ, ութր մասունք բանիք կանոն չի կայ, ճարտասանութեան կանոն չի կայ, օրինակի համար սա չորս տող է, ինչպինքա զավելու համար չեմ բաներ, բայց առև բնայ ամուշ է (ձեւերով կը կարդայ) գեռ վրայէն ալ անցած չեմ:

Պապիկ. — Շատ աղուոր է, ներկացէք որ հօրդ քովը երթամբ (կ'եղնէ եւ կը մենի) անգում մըն ալ կարդայ կ'աղաւէմ սա ստանաւորը (կը կարդայ):

Արշակ.—Դեռ վրային ալ անցած չեմ:

Պապիկ.—Ցաւօք սրաի կը բաժնուեիմ ձեր ոտանաւորէն (կ'եղին եւ կը մտնի) մոսցայ բոկու որ տակել տաշինք սա ոտանաւորք:

Արշակ.—Չեմ յուսարք որ այս ոտանաւորք չարեւու կարող զրաշար գտնուի, դիսէք թէ՛ ո'քափ ցաւալի է զգալ և ուրիշներուն չկրնալ զզացնել:

Պապիկ.—Ետո ցաւալի է:

Արշակ.—Մարդու այս ցաւուն չկրնալով դիմանալ կը մեռնի խոկ:

Պապիկ.—Ես շատերը կը ճանչնամ որ զզացածնին ուրիշներուն չկրնալ զզացնելուն համար մեռեր են: Դուք աղէկ կը դիմանաք կոր:

Արշակ.—Օրինակի համար սա ոտանաւորք զրած եմ, բայց միտքը ի՞նչ է, ի՞նչ խմաստ կը պարունակէ, ի՞նչ արուեստով զրուած է, ասոնք հասկցող չկայ, կարգամ ու մտիկ ըրէ (կը կարդայ) դեռ վրային ալ անցած չեմ:

Պապիկ.—Կը ցաւիմ որ հասկցող չի կայ (կ'երբայ):

### ՏԵՍԻԼ Դ.

## ԱՐԵՎԱԿ, ՎԵՐՋԸ ԲԱՐԹԱՄ

Արշակ.—Կիրթ ճաշակի աեր է այս մարզը, խիստ քիչեր կան ասոր նման որ ոտանաւորի մը յարզը ճանչնան: Բայց թողունք հիմա այս խօսքերը և մեր սիրոյն վրայ խորհինք: Երկու ամիսէ ի վեր է որ բուռն սիրով մը կը սիրեմ Սօֆին և միշտ սիրոյս վրայ ոտանաւորներ կը զրեմ: Ի՞նչ ընկմ՝ կը սիրեմ, բանատեսած եմ, բաւական ատեն պահեցի այս գաղտնիքը, և

երբ այսօր հօրու բանալու պատրաստուեցայ, ժամանակ չունիմ բառաւ: \*

Բարբամ.—(Աւելլ ձեռին) Տան մէջ բան մը կը դառնայ այսօր, բայց չի կրցի հասկնալ:

Արշակ.—Բարթամ, սանկ քիչ մը երեսս նայէ (Բարբամ կը նայի) բան մը գուշակեցի՞ր:

Բարբամ.—Այս՝ գուշակեցի որ քանի մը օրէ ի վեր խիստ ախուր էք, և թէ օրէ օր տկարանալու վրայ էք, այնպէս որ տեսնողը պիտի կարծէ թէ՛ ուրիշ գերեզմանատուն մը փոխադրելու համար քեզի գերեզմանն հաներ են և չկրնալով փոխադրել մոսցեր են տաջի գերեզմանիդ մէջ թաղելու:

Արշակ.—Ի՞նչ կը նշանակէ այդ տկարութիւնը:

Բարբամ.—Կը նշանակէ թէ՛ կերակուր քիչ կ'ունէք:

Արշակ.—Ի՞նչ կը նշանակէ կերակուր քիչ ուտելը: Բարբամ.—Կը նշանակէ թէ՛ (Անկուսի) կերակուր ները ձեղի ալ չեն բաւեր ինչպէս նաև մեղի (բարձր) կը նշանակէ թէ ախորժակ չունիք:

Արշակ.—Ահ, Բարթամ, (թեւեն բոնելով) երբ տչքերս զայտուին՝ Սօֆին կը տեսնեմ, երբ աչքերս բացուին՝ Սօֆին կը փնտուիմ, և ահա այս է տկարութեանս սպանառը. թող պարկայք կենացս թելը կարեն եթէ երբէք չպիտի արժանանամ Սօֆիին ամուսին ըլլալու. թող անողոք ժամանակը իր հատու մանզաղովը հնձէ զիս, եթէ ճակատագիրք կը խարեն զիս, և զուք, ո՛վ Ողիմպոսի զագաթը նստող Աստուածք (Բարբամը վեց կը նայի) թափեցէ՛ք ձեր կայծակները իմ վրայ (Բարբամը վախնանով փախչիլ կ'ուզէ) շանթահարերէ՛ք զիս, եթէ սիրոյս տառեկայն ինձ չպիտի չնորհէք. այս՝ կայծակնահարը ըրէք զիս:

Բարբամ .— Զդէ որ վատիչիմ :

Արշակ .— Մի՛ վախնար Բարթամ , ասոնք բանուաւեղծական դարձուածքներ են , ո՞հ , Բարթամ , զիսեն արդէն որ Սօֆին կը սիրեմ :

Բարբամ .— Այո՛ , գիտեմ :

Արշակ .— Զրլայ որ մէկու մը բռես :

Բարբամ .— Զիմ բռեր :

Արշակ .— Երթամ քիչ մը հանգչելու , հայրա դաշտն պէս ինծի ինաց առւր :

Բարբամ .— Ծատ աղէկ :

### ՏԵՍԱՅ. Ե.

## ԲԱՐՁԱՄ, ՎԵՐՋԸ ԹԷՐԷՅԱ

Բարբամ .— Արւոր նայէ , քիչ մնաց որ վախէս շունչս պիտի կարէր , ելքը ինծի կ'ըսէ որ բանաստեղծական դարձուածքներ են եղեր . գետնին տակը անցնին բառաստեղծութիւնդ ալ , գարձուածքներդ ալ . ասանկ մարդ վախցնել կ'րլա՞յ , առ ի՞նչ թիթհւութիւն է . արդէն քաշածներո քիչ ելին , մէջ մըն ալ առ ելաւ , (արտի մը վրայ կը նսի) ծառայութեան պէս տաժաւնելի բան չկայ . . . ինքքնիւս ճանչցած օրէս ի վեր անձիս համար ընաւ աշխատած չունիմ , ինչու որ անձիս տէւրը չեմ . նստիլ ուղած տանիդ ել կ'ըսն , ելլել ուղած տանիդ նստէ կ'ըսն : Աստուընէ մինչեւ իրիկուն ասդին վաղէ անդին վաղէ , զիշերները մինչեւ ժամը տասը նստէ , աստուն ալ կանուխ ել , մարդս չի՞ հիւնդնար , հարկաւ կը հիւնդնայ , բայց իմ գործերո այնչափ շատ նէ որ հիւնդնայ ըլլալու ժամանակ չեմ կրնար գոնել : Հազիւ թէ քիչ մը պիտի նստիս , ու

րիորդը կը կանչէ (կինան ձայնով) Բարթամ , Բարթամ , ի՞նչ կայ աս զիսարկը օրիորդ Մարիցային տար և ըսէ որ ձերմակ ծաղիկները հանէ ու տեղը կարմիր գնէ : Կ'երթաս աս գործը կը լմացնես կուգաս , մէջ մըն ալ անդին Արշակը կը կանչէ—ի՞նչ կայ , սա նամակը օրիորդ Սօֆիին տար , սպասէ ու պատասխանը բեր . աղէկ որ շատ անգամներ նամակը ձգելուս պէս կ'առնեմ կը քայեմ ու պատասխան չգրեց կ'ըսեմ , ինչու որ պատասխանը բերելու ըլլաս նէ՝ պատասխան մըն ալ ասկէց պիտի արուի , աս պատասխան , ան պատասխան , աս պատասխան մն պատասխան , աս պատասխան մն պատասխան (թէրկզա կը մենէ) աս պատասխան , ան պատասխան , աս պատասխան (թէրկզան էկունելուն պիս շուտով կ'արփի աւելի) :

Թէրկզա .— Ի՞նչ կ'ըսէիր Բարթամ :

Բարբամ .— Կ'ըսէիր թէ այս տան մէջ շատ երջանիկ կեանք մը կը վարեմ և թէ մինչեւ վերջին շունչս ձեզի երախապարտ ըլլալու եմ (կ'աւշի) :

Թէրկզա .— (ինինիրեն) Եղբօրս ամուսնութիւնը միաքս զալուն պէս , չեմ կրնար ինպալս զսպել , սա ծաղրեկի ամուսնութիւն մը պիտի ըլլայ և ամէնուն բերանը պիտի ինանք . բայց ի՞նչ փոյթ ինծի , ես իս գործիս նայմ , այսօր , պէտք է որ սիրաս բանամ Արշակին . չեմ յուսար որ սէրս մերժէ , ինչու որ առջի օր Պապիկը ըսաւ թէ՝ քեզի պէս նորատի և աղուոր կին մը ունենալը Արշակին մէծ պատիւ է . ուստի մէջ ջերնիս խօսքը լմացնելէ վերջը անգամ մըն ալ եղբօրս հարցընեմ , թէպէտեւ տնիկա չհաւանի ալ նէ՝ ես դարձեալ գործը լմացնեմ . . . կարծեմ Արշակն է :

ՃՈՂՈՔՈՐԴՅԸ

ՏԵՍԻԼ 9.

✓ ՆՈՅՆՔ ԵՒ ԱՐՇԱԿ

Արշակ.—Հայրս դեռ ճաշէն չելա՞ւ:

Բարբամ.—Ո՞չ, ինձ հրամայեց որ աս տեղը տւեմ, կարելի է որ հիմայ հոս գայ:

Արշակ.—(մեկուսի) Գալուն պէս կը յայտնեմ գաղտնիքս իրեն:

Թէրէկաս.—(մեկուսի) Հետը խօսելու ժամանակն է, բայց աս ապուշը հետացնենք նախ. Բարթա՛մ դնա նայէ գուռը բա՞ց է: (Բարբամ կ'երթայ) Ժամանակն է մը ի վեր տիրութիւն մը կը տեսնեմ վրադ Արշակ, ի՞նչ է պատճառը արդեօք:

Արշակ.—Պատճառը մի՛ հարցըներ Թէրէզա, այն որ բանապեղծ է, ժամանակ ժամանակ կը փոխուի:

Թէրէկաս.—Բայց այդ պատճառը ինչ պահելու չես, ինչու որ չորս տարու էիր երբ հայրդ ու մայրդ մեռնելով, անոք և անօգնական մնացիր, և այն ատեն եղբայրս քեզ հոս բերաւ և իրր հայր զքեզ խնամելով...

Բարբամ.—Բա՛ց է:

Թէրէկաս.—Գնա գոցէ՛. զքեզ խնամելով մեծցուց, և մենք ալ իրարու հետ իրր եղբայր և քոյր կը վարսելինք այն ատենէն ի վեր:

Արշակ.—Այո, Թէրէզա քեզի միշտ երախտապարտ եմ:

Թէրէկաս.—Այնչափ գաղտնիքներ կը հաղորդէինք իրարու, մէկտեղ կը պարտէինք, մէկտեղ կը գուարժանայինք, իրարմէ կառկածելու տեղի չունէինք, և ի՞նչ է այսօր զլուխտ կախած երեսս նայիլ չես ուզեր (մեկուսի) ան ալ զիս կը սիրէ, բայց ան ալ ինձի պէս չհամարձակիր բայցուելու:

Բարբամ.—Գոցէցի:

Թէրէկաս.—Գնա բաց:

Արշակ.—Ինչո՞ւ համար կ'ուզես գաղտնիքիս տեղեկանալ օրիորդ, միթէ ամէն բան Պ. Թաղէի հրամանով չի կատարուիր. պիտի կրնա՞ս վիշտերուս դարման տանիլ երբ եղբայրդ դէմ կենալ ուղէ (մեկուսի) ո՞հ Աօֆի:

Թէրէկաս.—(մեկուսի) Ակսաւ բացուիլ (բարձր) Կթէ եղբայրդ դէմ կենայ, ևս կրնամ առանց անոր խօսքին ականջ կախելու քեզի զիւրութիւն ընել և զքեզ երջանկացնել. ո՞հ, գաղտնիքդ մի՛ պահեր ինէ Արշակ, կ'աղաչեմ, յայտնէ սիրոտ:

Բարբամ.—Բացի:

Թէրէկաս.—Գնա՛ գոցէ. ևս կրնամ առանց անոր խօսքին ականջ կախելու քեզի զիւրութիւն ընել և զքեզ երջանկացնել. ո՞հ, գաղտնիքդ մի՛ պահեր ինէ Արշակ, կ'աղաչեմ, յայտնէ սիրոտ:

Բարբամ.—Գոցէցի:

Թէրէկաս.—Գնա բաց:

Բարբամ.—Օրիորդ թէ որ կ'ուզէք վարը զրանքով կանիմ, տոկց իմաց տուէք ինձի, բաց բաէք նէ կը գոցէմ:

Թէրէկաս.—Գնա գուռը բաց կ'ըսեմ, մտիկ ընելու ժամանակ չունիմ: Խօսէ՛ Արշակ:

Արշակ.—Ո՞հ, Թէրէզա, սէրը...

ՏԵՍԻԼ 10.

ՆՈՅՆՔ, ԹԱԴԷ

Թաղէ.—(մեկուսի) Աէրը (բարձր) ո՞ւր է Բարթամը:

Թէրէկաս.—Հոս չեկաւ:

Թաղի .—Հքամայած էի իրեն որ հոստեղը աւել .  
ո՞ր ծակը մտաւ անպիտանը :

Արշակ .—Հոս չեկաւ . հայր քեզի խօսք մը  
ունէի :

Թէրէգա .—Եղբայրս , կ'ուզէի քեզի հետ առանձին  
տեսնութիւ :

Թաղի .—Հիմա ժամանակ չունիմ , ստիպողական  
գործեր ունիմ կատարելու , առանձին թողէք զիս ,  
(կ'երբան) պէտք է որ վրաս զլուխս քիչ մը շատեմ ,  
այս հագուստներով չեմ կընար Սօփիին ներկայանալ . . .  
բայց ո՞ւր կըստեցաւ սա թշուտուականը . . . այս ծա-  
ռան ինձի ողջ ողջ գերեզման պիտի իջեցնէ , սասկավս  
դիմուս փորձանք առեր եմ թշուտուականը :

Բարթամ .—Եյ օրիորդ , բանամ թէ զոցեմ . . .  
դուք . . . ներու հոս . . .

Թաղի .—Խենդեցա՞ր ինչ եղար :

Բարթամ .—Զէ :

Թաղի .—Ո՞ւր էիր երկու ժամէ իր վեր :

Բարթամ .—Դուռը բացի :

Թաղի .—Վերջը :

Բարթամ .—Վերջը դոցեցի :

Թաղի .—Եյ վերջը :

Բարթամ .—Վերջը դարձեալ բացի :

Թաղի .—Ո՞վ էր այս հրամանները քեզի առւողը :

Բարթամ .—Զեր քոյրը , օրիորդ Թէրէզան .

Թաղի .—(մեկուսի) Ամէն բան կը հասկնամ , ա՛ւ  
կասկածներս փարատեցան , Արշակի հիտ առանձին  
մնալ ուզելուն համար անիկայ հեռացնելու աշխատեր  
է , և արդէն ներս մտած ատենս ալ «սէրը» կ'ըսէր Ար-  
շակ :

ՏԵՍԻԼ . Բ.

### ՆՈՅՆՔ, ԹԷՐԷԶԱ

Թէրէգա .—Իմացայ որ դուրս պիտի ելլաս եղէր ,  
կը ինդրեմ որ դուրս չելած ինձի մաֆկ ընելու հաճիս :

Թաղի .—Բոչ տեսնեմ . դուրս ե՛լ Բարթամ : Ար-  
դէն ըսելիքդ ես զիտեմ , կեցիր ըսեմ , Արշակը կը սի-  
րես այնպէս չէ :

Թէրէգա .—Այս , եղբայր , և միտքս գրի զինքը  
ինձի ամուսին ընել :

Թաղի .—Այս ալ քեզ կը սիրէ :

Թէրէգա .—Այսպէս կը հաւատամ :

Թաղի .—Այս ինդրոյն վրայ իրարու հետ խօ-  
սած էք :

Թէրէգա .—Ամենուեին :

Թաղի .—Ծառ աղէկ . մենեակդ քաշուէ , ևս Ար-  
շակին հետ կը խօսիմ և պէտք եղածը կը անօրինեմ ,  
բաւական է որ ան ալ քեզ սիրէ :

Թէրէգա .—Ինձի համար կը մեռնի :

Թաղի .—Երանի թէ ծամարիտ ըլլար :

Թէրէգա .—Ես սենեակս կը քաշուիմ եղբայրս , և  
կը յուսում որ չես մոռնար ժամ առաջ Արշակին հետ  
խօսելու . ևս ալ կը փափաքիմ որ քու ձեռքովդ կա-  
տարուի այս գործն ալ , որովհետեւ մեծ եղբայրս ևս :  
(կ'երբայ)

ՏԵՍԻԼ . Բ.

### ԹԱՂԻ, ՎԵՐՁԸ ԱՐԵԱԿ

Թաղի .—Քառասուն տարու աղջիկ քսան տարու  
Կրիստոնարդի մը հետ կարգութիւ կ'ուզէ , թէ որ գէմ  
շատ :

կենալու ըլլաս՝ տան մէջ նստելու չէ, և կամ նստելու ալ ըլլաս՝ տմէն օր կոիւ ընելու է. աս ալ չքաշուելուն համար զիրար մեռցնելու է. բայց լսողը պիտի խնդայ եղեր, ի՞նչ ընենք, բաւական է որ անոնք զիրար սիրեն, ահա Արշակն ալ կուգայ:

Արշակ.—Հայր իմ:

Թադէ.—Եսատէ աղաս :

Արշակ.—Քեզի գաղանիք մը ունիմ հաղորդելու :

Թադէ.—Այդ գաղանիքը արդէն զիտեմ ես, միայն սաշափ ըսէ՛ ինծի, պիտի կրնա՞ս զինք երջանիկ լնկլ :

Արշակ.—Որչափի որ ձեռքէս գայ:

Թադէ.—Շատ կը սիրե՞ս զինքը :

Արշակ.—Հոգիփս պէս :

Թադէ.—Ան ալ քեզ կը սիրէ :

Արշակ.—Այնպէս կը յուսամ:

Թադէ.—Որոշա՞ծ էք իրարու միանալ :

Արշակ.—Այո՛ :

Թադէ.—Աղէկ խորհեցա՞ք:

Արշակ.—Այո՛, շատ աղէկ խորհեցանք:

Թադէ.—Կ'ուզի՞ս որ այս շաբթու խօսկապը արուիք:

Արշակ.—Եթէ կ'ուզիք, այսօր, հիմայ, այս ժամունու:

Թադէ.—Զինքը հոս կանչե՞մ:

Արշակ.—Ա՛ն, գանձ մը կը պարզեւես ինծի:

Թադէ.—Հիմայ հոս բերել կուտամ, ձեռք ձեռքի արուվ գործը կը լմայնեմ:

Արշակ.—Ա՛ն, ո՞րչափի բարի ես:

Թադէ.—Ես ալ ձեր սիրոյն վկան կ'ըլլամ:

Արշակ.—Երախտաւազար կ'ընես զիս :

Թադէ.—Ուրեմն բերել տամ:

Արշակ.—Այո՛, կառք մը վարձել տուր:

Թադէ.—Կառքը ի՞նչ պիտի ընենք:

Արշակ.—Ոտքով բերել տալը չի վայեր:

Թադէ.—Ի՞նչ կ'ըսես, մէկ սենեակէն միւս սենեակը կառք պիտի վազնենք:

Արշակ.—Ո՞ր սենեակը:

Թադէ.—Սա քովի սենեակն է:

Արշակ.—Ե՞րբ եկաւ հոս :

Թադէ.—Հիմայ ես խրկեցի:

Արշակ.—Հո՞ս էր:

Թադէ.—Վայրիկեան մը առաջ հոս էր, ինծի հետ:

Արշակ.—Քեզի հոտ ի՞նչ զործ ունէր:

Թադէ.—Քու վրայ ունեցած սէրը յայտնեց ինծի:

Արշակ.—Բայց ուսկից կը ճանչնայ քեզ:

Թադէ.—Ի՞նչ ըսել է, մէկը իր եղբայրը չճանչնա՞ր:

Արշակ.—Դուն որի՞ համար կը խօսիս:

Թադէ.—Թէրէզային համար, հազար դուն ո՞վ կարծեցիք:

Արշակ.—Ես Սօֆիին համար . . .

Թադէ.—Սօֆիի՞ն համար . . .

Արշակ.—Այո՛,

Թադէ.—Մէկ աղջիկը քանի՞ հոգի կ'առնէ, Սօֆին ես պիտի առնեմ:

Արշակ.—Դո՞ւն պիտի առնես:

Թադէ.—Այո՛ :

Արշակ.—Ոհ, հայր իմ, տախիա զիս մեռցնել ըսկի է:

Թադէ.—Լոէ՛, զիսցիր որ վիլխոտիայ մը զիսէ ինկիլիքք:

Արշակ.—Ոհ, բանաստեղծ մը չկրնար զիմանալ որ . . .

Թաղի .—Դեռ կը խօսի՞ս , ապերալիս :

Արշակ .—Սօֆին դիս կը սիրէ հա՛յր :

Թաղի .—Լուէ՛ :

Արշակ .—Ո՛հ , չպիտի լուեմ , Սօֆին ի՛մս է :

Թաղի .—Սօֆին ի՛մս պիտի ըլլայ :

Արշակ .—Ոչ , ի՛մս պիտի ըլլայ :

Թաղի .—Լուէ՛ կ'ըսեմ :

Արշակ .—Չպիտի լուեմ :

Թաղի .—Ա՛լ համբերութիւնս կը հատնի (վրանի փակելով) ապերա՛խս :

ՏԵՌԻԼ Փ.

## ՆՈՅՆՔ, ՊԱՄԻԿ

Թաղի .—Տես ի՞նչպէս լրբութեամբ կը խօսի ինձի  
պէս փիլխսոփայի մը :

Պապիկ .—(ցած առ Թաղի) Լիբրին մէկն է :

Արշակ .—Լսեցի՞ր ի՞նչպէս անամօթաբար կը վիրա-  
ւորէ բանաստեղծ մը :

Պապիկ .—(ցած առ Արշակ) Անամօթին մէկն է :

Թաղի .—Իմ առնելիք աղջիկս ձեռքէս առնելու ել-  
լելը աղայութիւն չէ :

Պապիկ .—(ցած առ Թաղի) Տղային մէկն է :

Արշակ .—Այս ապրիքին մէջ կարգուելու ելլելը  
իւենդութիւն չէ :

Պապիկ .—(ցած առ Արշակ) Խենդին մէկն է :

Թաղի .—Լուէ՛ լիբր , աղջիկը ինձի համար հոգին  
կուտայ :

Պապիկ .—(ցած առ Թաղի) Քեզի համար կը մեռնի :

Արշակ .—Աղջիկը զիս կը սիրէ :

Պապիկ .—(ցած առ Արշակ) Քեզի համար կը խեն-  
թենայ :

Թաղի .—Սօֆին իմ կինս պիտի ըլլայ :

Պապիկ .—(ցած առ Թաղի) Արդէն քուկդ է , թաղ  
ան ուզածին չափ պոռայ :

Արշակ .—Սօֆին իմս պիտի ըլլայ :

Պապիկ .—(ցած առ Արշակ) Հարկաւ քուկդ պիտի  
ըլլայ , անոր խօսքերուն ականջ մի կախեր , զրուցէ  
որ ես չեմ ուզեր , գուն առ , աղջիկը քինէ չբաժնուիր :

Արշակ .—Ես չեմ ուզեր գո՛ւն առ :

Պապիկ .—(ցած առ Թաղի) Ես քեզի չըսի՞ որ անի-  
կա տղայ է , աղջիկը քուկդ պիտի ըլլայ :

Թաղի .—Աղօթք ըրէ՛ Պապիկին որ հսս գանուե-  
ցաւ , եթէ ոչ կրնացի քեզ տունէս վանահել այդպէս  
համարձակութեամբ խօսելուդ համար , գո՛ւն առ աղ-  
ջիկը , ես չեմ ուզեր :

Պապիկ .—(ցած առ Արշակ) Ի՞նչպէս , խօսքս եղա՞ւ :

Արշակ .—Ես չեմ ուզեր , գո՛ւն առ :

Պապիկ .—(ցած առ Արշակ) Անիկա ձգեց , աղջիկը  
քեզի մնաց :

Թաղի .—Ես չեմ ուզեր :

Պապիկ .—(ցած առ Թաղի) Սօֆին քեզի եղաւ :

Արշակ .—Ո՛հ , հայր իմ , տուք ձեռքդ համբուրեմ  
քեզ վշապնելուս համար , (մեկրասի) միաքը փա-  
խնցինք :

Թաղի .—Կը ներեմ քեզի , մէջ մըն ալ զգուշացիր  
հետո այսպէս վարուելու (մեկրասի) աղջիկը ինձի մը-  
նաց : (բարձր) Պապիկ շնորհակալ եմ որ մեր մէջը մտնե-  
լով , մէծ կոփու մը արգիլեցիր :

Պապիկ .—Զեր կոռւզն մէջ մտնելով ձեզի հաշ-  
տեցնելը մէծ պատիւ կը համարիմ ինձի :

Թաղէ .— (Յած առ Պապիկ) Պատրաստուինք Աօ-  
ֆիխ տունը երթալու :

Պապիկ .— (Յած առ Թաղէ) Այս , մէկտեղ կ'եր-  
թանք :

Արշակ .— Տուր ձեռքդ սեղմեմ , բարեսիրտ մարդ :

Պապիկ .— Պարտքս է , (յած առ Արշակ) Աօֆիխ քե-  
զի մնաց (յած առ Թաղէ) համոզեցի որ Աօֆիխ քեզի  
ձգէ :

Թաղէ .— Շնորհակալ եմ քենէ Պապիկ (ձախ ձեռքը  
կը բօրուի) :

Արշակ .— Ես ալ նոյնպէս (աջ ձեռքը կը բօրուի)

Պապիկ .— Պարտքս կատարեցի :

(Պարագոյն)

## Ա Ր Ա Ր Բ.

(Յովսեմի տաճր գաւիթը)

## ՏԵՍԻԼ Ա.

ՏԻԳՐԱՆ, ՍՈՖԻ (Դրան առջեւ կեցած)

Տիգրան .— Բայց չորս կողմդ նայէ , չըլլայ որ մեղ  
մտիկ ընող մը ըլլայ :

Սօֆի .— Հանգիստ եղիր , սիրելիս , և կը նայիմ :

Տիգրան .— Ահա այսպէս Սօֆի , հօրդ մերժողական  
պատասխանները ստիպեցին զիս ուրիշ միջներու դի-

մել քու հայրդ կակուղցնելով քեզ հետ ամուսնանա-  
լու համար :

Սօֆի .— Բայց և այնպէս կրնայ ըլլալ որ այս մի-  
ջոցը շատ սուղի նստի մեղի , որովհետեւ հայրս քանի  
մը օրէ ի վեր այնչափ տիրուր է որ կը վախնամ թէ՝  
մի դուցէ այս տիրութիւնը մահ պատճառէ իրեն :

Տիգրան .— Ո՞հ , մի՛ վախնար , կամաց կամաց կը  
վարժուի անիկայ , և թէ որ կ'ուղէ այս գատէն ազա-  
տիլ ...

Սօֆի .— Ինքն է որ կուգայ ... հեռացի՛ր , (Տիգրան  
կ'երթայ , Սօֆի դուռը կը զոցի) միշտ խոհուն , միշտ  
տիրուր ... :

## ՏԵՍԻԼ Բ.

## ՍՕՖԻ, ՅՈՎՍԵՓ

Սօֆի .— Դարձեալ տիրուր ես հայրի՛կ :

Յովսեփ .— Ի՞նչպէս կ'ուղիս որ ուրախ ըլլամ , սի-  
րուն աղջիկս , երբ տունս կործանելու փորձ կը փոր-  
ձեն , երբ իմ ծեր տարիքիս մէջ զիս ողջ ողջ գերեզ-  
ման իշեցնել կ'սպասնան :

Սօֆի .— Եւ ո՞վ է այն որ ...

Յովսեփ .— Չեմ ճանչնար աղջիկս , միայն սա զի-  
տեմ որ ինչ հազար ոսկի առնելիք կը պահանջէ , մինչ-  
դեռ ես մէկէ մը ստակ ստած չունիմ :

Սօֆի .— Անհոգ եղիր հայրիկ , արդարութիւնը  
չուտ կը հասնի :

Յովսեփ .— Դատերու մէջ ամենէն ուշ հասնողը  
արդարութիւնն է , սիրուն աղջիկս , և ի՞նչ օդուտ երբ

ևս իմ կեանքէս զրկուիմ և զբեղ անոք ու անօգնաւ կան թողում:

Սօֆի.—Այդ խօսքերովդ սիրտս կը յօշում եմ, կ'աղու չեմ որ հանդարտիս. հարկաւ պիտի գտնուի մէկը՝ որ այս փորձանքէն քեզի ազատէ:

Յովսկի.—Աստուած լոէ բերնէդ աղջիկս:

Սօֆի.—Եւ թէ որ անանկ մէկը գտնուի, ի՞նչ վարձատրութիւն կ'ընես իրեն:

Յովսկի.—Ինչ որ ուզէ, բաւական է որ սա փորձանքէն խալսիմ:

Սօֆի.—(մեկուսի) այս կերպով պիտի յաջողինք:

Յովսկի.—Աչքո միշտ գրանց վրայ է, ինձ այնպէս կուտայ որ մէկը պիտի զայ եւ զիս բանտր պիտի տանիք:

Սօֆի.—Մաքէդ հանէ՛ այդ գաղափարներդ, հանդարտէ, քանի որ քու աղջիկդ խօսք կուտայ քեզ այս փորձանքէն ազատելու:

Յովսկի.—Ապրի՛ս աղջիկս:

Սօֆի.—Միայն սա պայմանով թէ...

Յովսկի.—Ըսէ՛:

Սօֆի.—Սա պայմանով թէ՝ քու ազատաբարդ քու պիտի ըլլայ:

Յովսկի.—Շատ աղէկ աղջիկս, կը հաւանիմ:

Սօֆի.—Եթէ այդպէս է, ահա ես կ'երթամ (սկսեակեն զիսարկը առնելով) քանի մը վայրկեանէն մէկը պիտի զայ, քեզի հետ այս խնդրոյն վրայ խօսելու և միանդամայն խոստանալու որ քեզ պիտի ազատէ, բայց սա պայմանով թէ...

Յովսկի.—Զինքը ինձի փեսայ ընկմ:

Սօֆի.—Այսո՛, (կ'երթայ)

Յովսկի. Պ.

### ՅՈՎՍԿԻ, ՎԵՐՁԸ ՊԱՄՒԿ

Յովսկի.—Ծնորհակալ եմ Աստուած իմ, որ ասանկ բարեսիրս աղջիկ մը պարզմաւեր ևս ինձի, աղջիկ մը որ իր սիրականին միջոցաւ զիս պիտի ազատէ այս տաղնապէն:

Պապիկ.—(Դոնին դուրս պօտալով) Պ. Յովսկին անունը ձեր բերանը չփացեր, եթէ դուք չէք ձանչնար զինքը, ևս աղէկ կը ճանչնամ, խայտառակ:

Յովսկի.—Աս ո՞վ է:

Պապիկ.—Պ. Յովսկի բաւած մարդը քաղաքին մէջ մէկ հատիկ է, աշխարհիս մէջ իր նմանը չունի և զուն ով ես որ զինքը մնոր ասոր քով կը բամբառսէս, անզգա՛մ, լիրը, քսո՛ւ, վա՛տ, անամօ՛թ:

Յովսկի.—Զեմ ճանչնար կոր զինքը...

Պապիկ.—Ամեն մարդ իր անունը մնէ ակնածութիւնը կ'արտասանէ, անուն մը՝ որուն արտասանութիւնը ականջի խիստ անուշ է, անուն մը՝ զոր լեզուն կը սիրէ արտասանել, անուն մը՝ որ երկար ալ չէ, անուն մը՝ որ խորթ բառ մը չէ, և զուն ասանկ կոկիկ և կարծ անուն մը ի՞նչպէս կը յանդգնիս զէշ արտասանել, անամօ՛թ, վա՛տ, քսո՛ւ:

Յովսկի.—(դուրս նայելով) Մարդ չկայ, որի՞ հետ կը խօսի:

Պապիկ.—Աղօթք րըէ որ Պ. Յովսկիը բարեսիրս մարդ մըն է, ներողամիտ է, եթէ անոր տեղ ուրիշ մը բլլար քեզի կախել կուտար. անզգա՛մ, անբարի՛շտ...:

Յովսկի.—Հանդարտեցէք պարոն:

Պապիկ.—Եւ ի՞նչ կ'ուզես այդ մարդէն, առ ընդ կործաներ է, ստա՞կ ուզեր է քենէ:

Յովսկի.—Ամենեւին ուզած չեմ, բոլորպին զրպարտութիւն է (դոնին դուրս պօտալով) եթէ ստակ ա-

ուեր եմ, ինչո՞ւ կը փախչիս, եկուր ըսէ, ե՞րբ առեր եմ, ե՞րբ տուեր ես, ո՞ւր ուզկը եմ քենէ ստակ:

Պապիկ.—Տեսա՞ր, անիրա՞ւ, եթէ ինձի ընէիր այդ խօսքերը, սիրով կը համբերէի, բայց Պ. Յովսէիի պէս մարդու մը որուն՝ ամէն օր բարիքը կը գայելին մարդիկ, ի՞նչ իրաւունք ունիս այսպէս խօսելու, վա՛տ, ապերախտ:

Յովսէի. — Բոլորովին սուռ է:

Պապիկ.—Ներեցէք, ձեր զլուխը ցաւցուցի, բայց աշխարհիս մէջ կը գտնուին եղեր այսչափ չար մարդիկ որ համարձակին բամբասել ձեզի պէս առատածենն մէկը՝ որ դեռ անցած տարի այնչափ ստակ բաժնեց աղքասներուն:

Յովսէի. — Զեմ յիշեր, ուրիշը չըլլա՞յ:

Պապիկ.—Դուք էիք, բայց ձեր ազնուականութիւնն է որ չիշեր, որովհետեւ միշտ կ'ուղէք որ գաղանի մնան ձեր ըրած բարիքները, և իրօք այնչափ գաղանի կ'ընէք որ մարդ չիմանար:

Յովսէի. — Ես անգամ չիմացայ, բայց կը ճանչնա՞ր այս վատը:

Պապիկ.—Վատին մէկն է.

Յովսէի. — Ինձի հետ այսպէս վարուելու իրաւունք ունի՞ :

Պապիկ.—Ամենեւին:

Յովսէի. — Պատմութիւնը ընե՞մ ձեզի:

Պապիկ.—Կ'աղաչեմ, քիչ մը ստասեցէք (բաշին հանկ իր հանկ իր թէ անով ականչները կը բանայ, առող կը մօսեցնէ և ձախ ականչը Յովսէիին թերին կը նեցնելով՝ միս ձեռքով ականչը կը խիկ) սկսեցէ՞ք:

Յովսէի. — Շատ զուարձալի պատմութիւն մըն է: Պապիկ.— (խնդաղով) Իրաւ, շատ զուարձալի է, ասանկ զուարձալի պատմութիւն բնաւ լսած չէի, (կը խնդայ):

Յովսէի. — Մարդ մը՝ որուն երեսը տեսած չունէի, անցած շարթու ինձի դէմ դատ կը բանայ ըսելով թէ իրմէ հազար սոկի փոխ առած ըլլամ. խնդաղու բան չէ ասիկա:

Պապիկ.—Իրմէ հազար սոկի փոխ առած ըլլամ, ա՛ն, շատ խնդաղու բան:

Յովսէի. — Իրմէ փարա մը անգամ ուղած չեմ, և չեմ ալ ուղեր, բայց կը զարմանամ թէ ի՞նչպէս մարդ մը կրնայ այսչափ սուտ խօսիկ:

Գեհորդ.—Տէր, մէկը եկեր ձեզ տեսնել կ'ուղէ:

Պապիկ.—Գիտցիք որ, մէկը խօսած ատեն անոր խօսքը ընդմիջելը անկրթութիւն է. շարունակեցէք:

Յովսէի. — Երկու անգամ գտափ գայիի, ոտքի վրայ կամնելով ոտքերս թմրեցան, ունեցան:

Պապիկ.—Եկեղճ ոտքերդ, ահ, ձեր ոտքերը իմ սիրոս կը շարժեն, ինչու որ անմեղ ևն ձեր ոտքերը և խիստ զգացուն. ա՛ն, ձեր ոտքերուն պէս մարդասէր և բարեգութ ոտք խիստ քիչ կը գտնուի:

Յովսէի. — Եթէ պարտք ունենայի, չէի՞ վճարեր: Գեհորդ.—Տէր . . .

Պապիկ.—Բայց աս ի՞նչ անկրթութիւն է ուրիշը մը խօսքը կտրելը, ո՛վ որ է, թող սպասէ քիչ մը. շարունակեցէք, կ'երեւի թէ այս պատմութեան վեր խիստ հետաքրքրական է:

Յովսէի. — Եթէ պարտք ունենայի չէի՞ վճարեր: Գեհորդ.— Տէր . . .

ՏԵՍԻԼ կ.

ՅՈՎՈՒՔ, ԹԱԴԵ,

Պապիկ .— Թող չտար որ շարունակէք . Կ'աղաչեմ  
շարունակեցէք :

Յովսիկ .— Եթէ պարաք ունենայի չէի՞ վճարեր  
(մեկուսի) խօսքու լմացաւ շարունակեցէք կ'ըսէ :

Գեղրդ .— Ահա վեր կ'ելլէ :

ՏԵՍԻԼ Գ.

Ն Ո Յ Ն Ք , ԹԱԴԵ

Պապիկ .— (Թադէին՝ ցած) Ճեր անունը տալուս պէս  
անանկ մէկ ուրախացաւ որ չեմ կրնար բացատրել  
Յովսիկին՝ ցած) ինչպէս մարդ ըլլալնիդ իրեն համա-  
ռուս կերպով պատմեցի և շատ գոհ եղաւ (բարձր) պա-  
պատիւ ունիմ Զեզ ներկայացնելու Պ. Յովսէփը՝ որ  
ազնիւ և մարգասէր անձ մըն է (զրոխ կը ծոեն իրա-  
րու) կը ներկայացնեմ Ճեզ Պ. Թադէն՝ որ փիլիսոփայ  
մարդ մըն է (զրոխ կը ծոեն իրարու) կը ներկայացնեմ  
Ճեզ Պ. Յովսէփը՝ որ մեծ տուն մը ունի, այս օրերս  
դատ մըն ալ ունի (իրարու յարգանի) կը ներկայացնեմ  
Ճեզ Պ. Թադէն որ դատի վերաբերեալ գործերը իսկոյն  
կը լմացնէ իր փիլիսոփայութեամբը (իրարու յարգանի)  
կը ներկայացնեմ Ճեզ Պ. Յովսէփին ոտքերը (Յովսիկին  
ոժը Թադէի կը ցուցունի) որոնք ազնիւ և այս օրերս  
քիչ մըն ալ ուսեցած են (իրարու յարգանի) ուստի կը ր-  
նաք Ճեր գործերուն վրայ խօսակցիկ (ցած առ Յովսիկ)  
դատիդ խօսքը բաց իրեն (ցած առ Թադէ) ամուսնու-  
թեամսդ վրայ խօսեցայ շատ գոհ եղաւ, խօսքը բաց ի-  
րեն : (կերպայ)

Յովսիկ .— Ասանկ գաստ մը լսուծ ունէիք որ մէկը  
ուրիշէ մը հազար սոկի առնելիք պահանջէ :

Թադէ .— Այո, բայց ուշին ալ աարօբինակ բան  
մըն է զրեթէ, շատ անդամ անհամբեր կ'ընէ մարզը և  
կարծեմ ինչ բանի համար հոս եկած րլլալս առաջուց  
իմաց արուեցաւ ձեզի :

Յովսիկ .— Այո՛, իմաց արուեցաւ, զիտեմ, աղջիկու  
կը սկրեք, ան ալ զձեզ կը սկրէ, բայց կարծեմ, պայ-  
ման մըն ալ կայ որ իմ գաստ զիուխ պիտի հանեք :

Թադէ .— Այո՛, Ճեր դատի ես անձամբ պիտի վա-  
րչեմ, այս մասին անհոգ եղէք : Զեր դատի փիլիսո-  
փայութիւն է և փիլիսոփայութեամբս պիտի կրնամ  
գայն շահի :

Յովսիկ .— Դատս փիլիսոփայութիւն է բաիր :

Թադէ .— Այո՛, փիլիսոփայութիւնը տեսակ տեսակ  
է, պատմական փիլիսոփայութիւն կայ՝ ուր շատ մը  
պատմութիւններ կ'ըլլան, իմացական փիլիսոփայու-  
թիւն կայ՝ որ բնդ՛ռնբաւէս ուղիղին և զանիկա տապ-  
կելուն վրայ կը խօսի, մաթէմաթիքական փիլիսոփայու-  
թիւն մըն ալ կայ որ մարգուս հասակին համեմատ  
հազուսս շնելու արուեստը կը սորվեցնէ . ուստի  
քանի որ Ճեր դատին մէջն ալ պատմութիւն, ուղեղ,  
և հագուստ կայ, Ճեր դատի կ'ըսէմ փիլիսոփայական  
է : Զեր դատին վերջնական որոշում մը տալու հա-  
մար նախ գիտնալու եմ որ՝ իրաւունքը ո՞ր կողմէն է,  
որպէս զի բայ այնմ գործեմ :

ԾՈՂԱՐԱՐԹՅՈՒ

Յովսիկի .— Իրաւունքը իմ կողմու է :

Թաղի .— Անանկ է նէ գատր վաստկեցար :

Յովսիկի .— Բայց ան թշուառականն ալ կը պնդէ որ իր կողմն է :

Թաղի .— Անանկ է նէ ան վաստկեցաւ :

Յովսիկի .— Բայց գատր մը մէջ երկու հոգի կրնա՞յ իրաւունք ունենալ :

Թաղի .— Այո՛ , ալ որ արամաբանութեան վրայ քիչ մը գաղափար ունի , ինձի հետ պիտի բաէ թէ միւնչոյն գատին մէջ երկու հոգի կրնայ իրաւունք ունենալ առ վաստաբանութեամբ որ՝ եթէ երկու կողմն ալ իրաւունք չունենար , ի՞նչ հարկ կար գատր բանալու . ասկից զատ անանկ գարու մը մէջ կապրինք՝ ուր իրաւունքը ճաշակի տեղ անցած է , ամէն մարդ իրենը ունի :

Յովսիկի .— Ինէ առնելիք չունի , չեմ ճանչնար զի՞նքը :

Թաղի .— Զինքը չճանչնալ էդ բնաւ չհետեւիր թէ այդ պահանջը ճշմարիս եղած չըլլայ , շատ ճշմարտութիւններ կան զարու մարդկի չեն ճանչնար . իրենց չի ճանչնալին չհետեւիր թէ՝ այդ ճշմարտութիւնները չի կան : (Անկուսի) Այսամի խօսելիքս մտքէս չեր անցներ :

Յովսիկի .— Իրմէ ստոկ առնելու չեմ գիտեր :

Թաղի .— Զե՞ս գիտեր , ա՛ռ , գիլիսովայութեան մէկ ձրւդն ալ առ է , բնդանրապէս մարդկի չեն գիտեր ինչ որ գիտեն , և ձիշդ տոր համար է որ երեւելի գիլիսովայ մը բաեր է , «զայս միայն գիտեմ զի ոչինչ գիտեմ» :

Յովսիկի .— Եթէ երկուքնիս ալ իրաւունք ունինք , գատր ո՞վ պիտի վաստկի :

Թաղի .— Երկուքնիտ ալ կը վաստրկիք , և հիմակւուան գատերուն շատր այսպէս կը գերջանայ :

Յովսիկի .— Բայց . . .

Թաղի .— Մակայն անանկ ապացոյցներ ունիմ . որոնցմավ կրնամ հաստատել թէ իր աւունքը ձեր կողմն է , որովհետեւ պատժական օրինաց հարթւր հազար երորդ յօդուածին մէջ կը զրէ որ , երբ մէկը ուրիշի մը ձեռք վերցնէ կը տուժէ . ասկէց կը հետեւի թէ զուք իրմէ ստոկ առած չէ՛ք : (Անկուսի) Մարդու ի հարկին կրնայ եղեր խօսիլ :

Յովսիկի .— Ամենեւեն ստոկ առած չիմ :

Թաղի .— Ասկէ վերջը օրէնք մ'ալ կայ , զիշերը առանց լապտերի պարտողները կը բանեն . սա ալ յայտնի ապացոյց մ'է որ իրմէ բնաւ ստոկ առած չունիք :

Յովսիկի .— Այո՛ , առանց լապտերի տեղ մը զայտած չունիք :

Թաղի .— Ռւասի զատր վաստկեցար :

Յովսիկի .— Աղջիկս քուկդ է :

Թաղի .— Կը սիրէ՞ զիս :

Յովսիկի .— Ես ձեզ չիմ ճանչնար , աս տոտու խօսքը բացաւ և բնաւ թէ ձեզի փեսայ պիտի ընեմ ինձի :

Թաղի .— Ճնորհակալ եմ , այս դատր լմեցածին սեպէ , հիմակւուհիմա մնաք բարով , կրնայ բլալ որ ինչ վերջը ուրիշ մըն ալ զայ և զատի գրայօք ձեր բերնին խօսք առնել ուզէ , չըլլայ որ իրեն վստահիք : (Անկուսի) Արշակին կասկած ունիմ որ հոս զայ (իերթայ) :

Տեսք. 2.

ՅՈՎԱԷՓ՝ ՎԵՐՋԸ ՏԻԳՐԱՆ

Յովսիկի .— Խելացի մարզը տե՛ս ինչպէս չուտ հառակաց որ ես պարաք չունիմ . քիչ մարդ կը գտնուի որ կրցաւ որ ես պարաք չունիմ . քիչ մարդ կը գտնուի որ ասանկ օրինագիրքն ափառ յառաջ բերեն . և թէպէտեւ պարաք չունիմ . բայց օրէնքի տեղեակ չըլլալուս , առեւ պարաք չունիմ . բայց օրէնքի տեղեակ չըլլալուս , հազար ոսկին վճարել հարկ պիտի ըլլար , եթէ այս փիհազար ոսկին վճարել հարկ պիտի ըլլար , եթէ այս փիհազար ոսկին չի գոր . . . մէկը կուզոյ :

Տիգրան .— Բարեւ . . .

Յովսիկի .— Գիտեմ հաս գալուդ պատճուր , զիս այնքան ապուշ կարծեցիր դուն :

Տիգրան .— Զէ՛ :

Յովսիկի .— Մտիկ ընելու ժամանուկ չ'ունիմ , խարդախ , խարերաց :

Տիգրան .— Հետո ականուիլ ուզեր էք :

Յովսիկի .— Ես քու լարած որովայթներուդ չեմ բանուիր , դուն ինձի աղէկ նայէ :

Տիգրան .— Գիտութէւն :

Յովսիկի .— Գիտութիւն չ'ունիմ ես , այս կերպով զիս համոզի կաշխատիս որ բերնէս խօսք առնես : Դասուքաղաքն մէջ ամենէն երեւելի վաստաբանի մը յանձնաքաղաքն մէջ ամենէն երեւելի վաստաբանի մը յանձնաքաղաքն այդ ստութեան հեղինակը կախել պիտի տամ , նեցի . այդ ստութեան հեղինակը կախել պիտի կարեմ , և կամ նախ կախելին վերջն ալ զուտիր պիտի կարեմ , և կամ նախ պուտը պիտի կորեկ տամ և ապա կախել պիտի տամ . կախելին վերջն ալ զեց տարի բանտար պիտի դնել տամ :

Տիգրան .— Բայց . . .

Յովսիկի .— Աղջիկս անանկ մէկը գտաւ որ այս գառաք պիտի պիտի համէ , և աղջիկս ալ անոր պիտի տամ :

Տիգրան .— Այդ մարզը հոս չպիտի գոր :

Յովսիկի .— Եյո՛ , եկաւ զնաց :

Տիգրան .— (Մեկուսի) Ի՞նչ կը գտանայ չեմ զիտեր .

Յովսիկի .— Ահ . եթէ գտնացի սա անիծեալը :

Տիգրան .— Բայց ո՞վ է այս անիծեալը :

Յովսիկի .— Բոնուելու ըլլայ նէ՝ կը ականաք . բայց չեմ ուզեր որ գուռք հոս կենաք , չեմ ուզեր որ տուն ոտք կոխէք , գուռք ելիք , զա՛տ , խարդախ :

Տիգրան .— (Մեկուսի) Ապոււշ , Սօդին խօս պիտի ըլլայ (կ'երթայ) :

Յովսիկի .— Ի՞նչ աղէկ բան է նախազգուշակիւնը , եթէ փաստաբանը առաջուց իմաց չտար , որուր կեղծաւոր խօսքերուն պիտի խարուէի և բերնէս խօսք պիտի փախցնէի . երթամ քիչ մը սենեակս հանգելու , Գէս'րդ , Գէս'րդ , (կուգայ) հոս կեցիք , աչքդ զրոն վրայ ըլլայ , մէկը հիմա ուրախ լուր մը պիտի բրէ , չուսով իմաց տուր ինձի (կ'երթայ) :

Տեսք. 1.

ԳԷՈՐԳ՝ ՎԵՐՋԸ ԱՐԵԱԿ

Գիշակ .— Ուրախ լուր ըստ ու գնաց . ես ի՞նչ պիտնամ ո՞ր ախուը է որն ուրախ :

Արշակ .— Օ՛ օ՛ ձեր աղջուութիւնը հո՞ս . . .

Գիշակ .— Այո՛ , հոս է :

Արշակ .— Ի՞նչպէս ու է աղէկ է :

Գիշակ .— Շատ աղէկ է , հիմայ քովի սենեակը դնաց :

Արշակ .— Ես ձեզի համար կը խօսիմ պարսն , և գուռք ուրիշի մը համար կարծեցիք . սովորութիւն է որ երբ մէկը իրմէ մէծին հոս խօսի , երկրորդ դէմքով կը խօսի , դուռք՝ ձենէ մէծիրուն առջեւ ո՞ր դէմքով կը խօսիք :

Գհորդ .— ( յիմիլ ցուզելով ) Ա՛յս գէմքով :

Արշակ .— Աս ըսել չե՛մ ուզեր , գերանունները չե՞ն  
կարգացեր , ես , դուն , ան , մենք , դուք , անոնք ...

Գհորդ .— Անոնք հոս եկած չունին :

Արշակ .— Ո՞չ տղիսութիւն , տղիսութիւն , քերա-  
կանութեան վրայ ալ բնաւ գաղափար չունիս դուն ,  
չես գիտեր թէ՝ ի՞նչպէս կը չինեն խօսքը :

Գհորդ .— Զէ :

Արշակ .— Երա՞ւ , չես գիտեր թէ՝ զիրելէ վանկ կը  
չինեն , գանկերէ բառ կը չինեն , բառերէ ալ խօսք կը  
չինեն :

Գհորդ .— Մեր առանք անանկ բաներ չեն չիներ :

Արշակ .— Դուն ինձի համբերութիւն առոք Ասո-  
ուած իմ , բայց անոն մը կամ բառ մը կապել հարկ  
բլայ նէ՝ ի՞նչպէս կը կապես : Օրինութի համար կողովը  
ինչպէս կը կապես :

Գհորդ .— Զեռքով :

Արշակ .— Բայց ի՞նչո՞վ :

Գհորդ .— Չուանով կը կապեմ , բեսնակըն շալա-  
կը կուտամ :

Արշակ .— Աստուած իմ , ի՞նչ տգէաներ կը գտնուին  
եղեր գեռ , սա սուանուոր մտիկ ըրէ ( իր կարդայ ) ի՞նչ-  
պէս է , գեռ վրային ալ անցած չեմ :

Գհորդ .— Ես կերթամ կոր ...

Արշակ .— Ի՞նչ կ'երթա՞ս կոր , կ'երթաս կո՞ր , կո՞ր ,  
կո՞ր . մեղայ ըսէ , մեղայ բսէ , մեջ մ'ալ չ'բսես :

Գհորդ .— Բայց կերթամ կոր ահա , չիմ գար կոր ա' :

Արշակ .— Գրականութեան թշնամի սա « կոր »ը վեր-  
ցուր ( Գհորդ գետին կը նայի վեցնելու բան մը վինդ-  
ուերտ պին ) ականջի գէշ կուզայ :

Գհորդ .— Բայց կերթամ կոր , դործ ունիմ :

Արշակ .— Ասո՞ւշ , ագէ՞տ , ախմա՞ր , ի՞նչո՞ւ կ'երթաս  
կոր :

ՏԵՍԻԼ Ը.

### ՆՈՅՆՔ , ՊԱՄԻԿ

Պապիկ .— Ի՞նչո՞ւ կ'երթաս կոր թշնամական , քա-  
նի որ կեցիր կ'ըսեն կոր :

Արշակ .— Ա՞չ , չես գիտեր թէ՝ որչափ բարկացուց զիս :

Պապիկ .— Չապա իմին ծունկուըներո սկսան գողալ .  
կ'երթամ կորը լուկուս պէս զուխս գարձաւ , ի՞նքինքո  
բանեմ ըսի չը կրցայ . մարդու կրնայ ասանկ պարա-  
գային մէջ ի՞նքինքը բանել . բայց ի՞նչո՞ւ կ'երթաս կոր :

ՏԵՍԻԼ Ը.

### ՆՈՅՆՔ , ՅՈՎԱԼԵՓ

Յովհակի .— Ի՞նչ կայ , ի՞նչ եղաք

Արշակ .— Աչ , ձեր ծառան ականջո վիրաւորեց պա-  
րոն :

Յովհակի .— Ի՞նչ , ականջո վիրաւորեց , մարդու-  
պա՞ն ( վրան կը վայի եւ ծնծելով դուրս կը հանէ ) ներհ-  
ցէ՞ք , պարոն , գանակո՞վ վիրաւորեց ( ականջը նայելով )

Արշակ .— Ուր եր թէ դանակով վիրաւորէք :

Պապիկ .— Որչափ գէշ վիրաւորուած է , արիւն կը  
վազէ :

Արշակ .— Ոտանաւոր մը կարգացի իրեն , ես կ'երթամ  
կոր բառ , իրեն ըսի որ կ'երթամ կոր մի բսեր , ի՞նչու-  
որ կոր մասնիկը ականջին անուշ չիզար , պէտք եր ը-

ք՝ ահա կ'երթամ, կամ երթալու վրայ եմ, ասոնց  
մէջ տեսէք անուշութիւն մը կայ, փափկութիւն մը  
կայ, մինչդեռ կո՞ր...

Պապիկ.—Մինչդեռ կո՞ր...

Յովիկի.—Մենք ալ բան մը չըսինք ա՛:

Պապիկ.—Պարսն ալ բան մը չըսու ա՛:

Յովիկի.—Բայց կ'երթամ կորը և կ'երթամը միեւ-  
նոյն բա՞նը բաել է:

Արշակ.—Հոգ չէ՛ թէ՛ միեւնոյն բանը բաել ըմլայ՝  
թող միտքք ծուռ հասկցութի բաւական է որ ականջի  
անուշ զայ, հիմայ բոլոր զրադէաները այս բանին վրայ  
զարձուցին ուշադրութիւննին, ամեն տեղ մեծ կոխւներ  
կ'րլան այս բանին վրայօք:

Պապիկ.—Անցեալ չարթու՛ քիչ մնաց որ երկու  
հոգի զերար պիտի սպաննէին երկար բառի մը համար:

### ՏԵՍԻ, Փ.

### ՆՈՅՆՔ, ՍՕՖԻ

Սօֆի.—(Գլաւակլը համելով) (մեկուսի) Սոյ թեթեւը  
հոս ի՞նչ բան ունի (բարձր) Հայր, եկա՞ւ բատօն:

Յովիկի.—Այս աղջիկս, եկաւ:

Արշակ.—(Մեկուսի) Ի՞նչպէս ինձի կը նայի:

Սօֆի.—Հետք խօսեցար այնպէս չէ՛

Յովիկի.—Այս:

Սօֆի.—Դառդ վերջացած է Հայր:

Յովիկի.—Ի՞նչ կ'ըսես:

Սօֆի.—Ձմոք տիսնելու գացած ատենս ինձ բառ  
թէ՛ հօրդ բաէ որ դատը վերջացած է և թէ՛ ինք ա-  
պիտի զայ քեզի հոտ խօսելու:

Յովիկի.—Խօսեցաւ հոտս, բայց դատին վերջանաւ-  
լուն վրայօք խօս մը չըսու:

Սօֆի.—Զրուա՞ւ:

Պապիկ.—(ցած առ Արշակ) Աչքը միշտ վրադ է:

Յովիկի.—Բայց քանի որ քեզի բասծ է, այդ բա-  
ւական է, զնա աղջիկս քիչ մը հանդատացիր:

Սօֆի.—(երազու վրայ) Ի՞նչ թեթեւութիւն...

Արշակ.—(մեկուսի) Ի՞նչ գեղեցկութիւն:

Պապիկ.—Մէծ յանցանք մը զործեցի, ո՞չ ներկցէ՛ք  
ինձ, կ'ապաչէմ:

Արշակ.—Ի՞նչ բրիր:

Յովիկի.—Ի՞նչ եղաւ:

Պապիկ.—Ոճիր մը զործեցի: Ծնորհք բրեք ինձ,  
չնո՞րդնը:

Արշակ.—Մա՞րդ սպաննեցիր:

Պապիկ.—Ուր էր թէ մարդ սպաննած ըլլայի:

Յովիկի.—Տղայ մը մեղցուցիր:

Պապիկ.—Ուր էր թէ այնպէս ըլլար:

Արշակ.—Բայց բաէ՛ ի՞նչ կայ:

Յովիկի.—Ծուռ բրե՛, դատու...

Պապիկ.—Կը խնդրեմ որ ներէ՛ք, մոոցայ ձեզ ի-  
րարու ներկայացնելու, կը ներկայացնեմ ձեզ Պ. Յովի-  
կիք, որ Սօֆիին հայրն է, կը ներկայացնեմ Պ. Ար-  
շակը, որ Պ. Թարելին հոգեգաւակն է:

Արշակ.—Յո՞վաէփ, ինչ անուշ և կոկիլ բառ:

Յովիկի.—Ծնորհակալ իմ որ պատիւ ունեցած ձե-  
զի պէս վիլիսովացի մը (Սօֆիին կը մընէ) տանը հար-  
պիտի տամ իմ աղջիկս:

Սօֆի.—Հայր, (մեկուսի) Ի՞նչ կրտսեմ (բարձր) հի-  
մայ նամակ մը սաացայ որուն մէջ կը յարտնուի թէ՛  
գուն զնատիր ևս զինքը:

Յովսկի .— Ալավ հասկցուցեր են քեզի , եռ քու դրկածդ կը վոնտեմ . եռ Տիգրանը վոնտեցի , այն խարդախտ եկած էր կեղծաւորութեամբ բերնէս խօսք առնելու , եռ ալ այնչափ ապուշ չեմ որ . . .

Պապիկ .— Բու հայրդ այնչափ ապուշ չեմ որ . . .

Խոհիկ .— Երեն խարուիմ :

Պապիկ .— Երեն խարուի :

Յովսկի .— Այս թշուտականը քանի անդամ աղջկու աղջեց , եռ ալ չ'առուի :

Պապիկ .— Զի արուեիր ա՛ :

Սօգի .— (մեկուսի) Շողոքո՞րթ .

Պապիկ .— Բու հայրդ զիսէ քեզի ամուսին բնութելիքը անձր :

Յովսկի .— Զէք զիսէր թէ ի՞նչ խարդախ է :

Պապիկ .— Եսորդախին մեծն է , ըսկը աւելորդ է :

Արշակ .— Անանկ մէկը փեսայ ընկըր զրականութեան դէմ մեղանչել է :

Սօգի .— (Ծուռ ծուռ Արշակին նայելու) (մեկուսի) թէ՛թէ քեզ ապիտի աննեմ :

Պապիկ .— (ցած առ Արշակ) Ինչպէս միշտ քեզի կը նայի :

Յովսկի .— Ի՞նչպէս կընամ աղջիկու իրեն առաջ թէպէտե աղջիկու ալ չ'ուզիր զինքը :

Պապիկ .— Զի արուեիր : Երջանիկ եռ օրիսրդ որ ասանկ որդեսէք հօր մը զաւակ բլլալու պատիւն ունեցիր ես :

Սօգի .— (մեկուսի) Ո՞հ Աստուած իմ , ի՞նչ բնելու է :

Յովսկի .— Գոյնդ նետեց , սինեակդ քաշուէ , քու բնուրածդ պիտի ասնես ահա :

Պապիկ .— Բու բնարածդ պիտի ասնես ահա :

Սօգի (մեկուսի) Արշակը իմ ամուսինս չպիտի բլլալ

(Կ'երայ) :

Յովսկի .— Գացէ՛ք քիչ մը քովը նստելու և հետք խօսելու . համոզեցէ՛ք զինք որ հայր մը միշտ իր զաւակներուն համար կ'աշխատի :

Արշակ .— Ի՞մ պարագաս է . (մեկուսի) Կեցցէ՛ Պապիկը որ գարծը լմացուցիր է :

Յովսկի .— Գիտէ՛ք որ զարմանալի են այս աղջիկներ :

Պապիկ .— Այս՝ խիստ զարմանալի են , անդին ծոյր զարմանալի , աղջիկ մը տեսնելուս պէս կ'սկսիմ զարմանալ . ինչո՞ւ , որովհետեւ ինչպէս որ խիստ աղջիկ բացատրեցիր , զարմանալի են այս աղջիկներ :

### ՏԵՍԻԼ ՃԱ.

### ՆՈՅՔ, ԹԱԴԷ

Յովսկի .— Օ՞ս , Պարսն թագէ , իրա՞ւ է որ գտար շահներ էք :

Թաղի .— Այս գաւր արդին շահած է , և վայր իրիկուն մեզի պիտի հրամմէք զոհացուցիչ պատասխան մը առնելու համար :

Յովսկի .— Զրսէն որ քու երթալէդ վերջը բուծդ եկաւ և ուզեց բերնես խօսք առնել , և ես վանտեցի զինքը :

Թաղի .— (մեկուսի) Աղէկ նախատեսած եմ , Արշակն ասանկ բան մը կը յուսացուէր :

Յովսկի .— Աղէկ չըրի զինքը վոնտելուս :

Պապիկ .— Շատ աղէկ ըրիք :

Թաղի .— Աղտագէս ընելու էիք :

ՏԵՍԻԼ, ԺԲ.

ՆՈՅՆՔ, ԳԷՌՐԳ

Գեղրգ .—Տէր , մէկը եկեր ձեզի հետ ուստանուիլ  
կուզէ :

Յովիկի .—Ներկցէք որ երթամ . (կերպայ)

Թաղի .—Բայց դեռ աղջկան երեսը չտեսո՞՞ւք  
Պապիկ :

Պապիկ .—Աղջկը ձեր սիրովի կը հալի ու կը մաշի :  
Թաղի .—Հայրն աղ անանկ բառու այս առառու , բայց  
Բնչո՞ւ չի գար . . .

Պապիկ .—Կարծեմ կուզայ , ահա . . .

ՏԵՍԻԼ, ԺԳ.

ՆՈՅՆՔ, ՍՕՖԻ

Սօֆի .—Ո՞հ , պարսն , դժութիւն :  
Պապիկ .—(ցած առ Թաղի) Տեսա՞ր :  
Սօֆի .—Դուք բարի մարդ մըն էք :  
Պապիկ .—Բոլոր աշխարհը զիսէ :  
Սօֆի .—Զգայուն մէկն էք :  
Պապիկ .—Յայտնի է :

Սօֆի .—Երջանկութիւնու քոի մէկ խօսքէդ կախու  
ուած է :

Թաղի .—Այսպէս է :

Սօֆի .—Կեանք կամ մահ պիտի տաս ինձի:

Թաղի .—Կեանք պիտի տամ :

Պապիկ .—(մեկուսի) Տե՛ս , քեզի համար կը հալի =  
Սօֆի .—Մի՞ մերժեր խնդիրք :

Թաղի .—Չե՛մ մերժեր :

Սօֆի .—Ազատէ զիս :

Թաղի .—Ժամը հասած է :

Սօֆի .—Օրհնեալ ըլլաս . ա՛լ հիմա կ'ըսկմ :

Հայրու զիս թէկին ապուշի մը նշանեց :

Թաղի .—Հ է՛ է

Սօֆի .—Թէկին , ապուշ աւանուկի մը .

Թաղի .—Ինձի՞ է :

Պապիկ .—Քեզի չէ , սիսալ է :

Սօֆի .—Դուք բարի մարդ մըն էք , բայց նշանածու  
աւանուկին մէկն է . ո՞հ , դժութիւն , դժութիւն :

(Վարագոյք)

Ա. Ր. Ա. Ր. Գ.

• • • • •

(Թաղին տան մեջ սրահ մը)

ՏԵՍԻԼ, Ա.

ԹԷՐԷԶԱ, ՊԱՊԻԿ,

Թէրէզա .—Լուծիս նայելով , հզրօրս ամուսնու-  
թիւնը վերջնական կերպով սրբուած է , այսպէս չէ :

Պապիկ .—Այսպէս է :

Թէրէզա .—Եւ թէ այս զիսեր հսու սիրոի գան և-  
գեր և խօսքկապը պիտի արուի եղեր :

Պապիկ .—Պիտի արուի եղեր :

Թէրէզա .—Դուք թնչ կարծիք ունիք այս ամուս-  
նութեան վրայ :

Պապիկ .—Ես ձեր կարծիքն եմ :

Թէրէզա .—Ի՞նչպէս :

Պապիկ .—Այսպիսն թէ . . . վերջապէս զիսէք հար-  
կաւ ձեր կարծիքը :

Թերեզա .— Իմ կարծիքս այն է թէ աշխարհի առ  
շեւ խայտառակ պիտի ըլլանք :

Պապիկ .— Իմ կարծիքս ալ աս է :

Թերեզա .— Ամէն մարդ ուղածին պէս պիտի խօսի :

Պապիկ .— Ես պիտի ըսէի :

Թերեզա .— Բնաւ չխորհիք որ վաթսուն տարե-  
կանին կարգուող մէկու մը վրայ ամէն մարդ բնենին-  
եկածը կրնայ ըսէլ :

Պապիկ .— Այսո՛, կրնայ ըսէլ :

Թերեզա .— Մ'էկու մը ականջ չկախելով միտքը  
դրածը ընկել կ'ուզէ :

Պապիկ .— Այնուշն է :

Թերեզա .— Հարկաւ դուք իրեն ըսիք որ այս դոր-  
ձէն եւ կենայ :

Պապիկ .— Բանի քանի անդամներ :

Թերեզա .— Եւ ինքը մարկ չըրաւ :

Պապիկ .— Ամենեւին :

Թերեզա .— Թողունք ուրիմն ուղածը թող ընէ . իմ  
ամուսնութեանս վրայ ըսկիք մը ունի՞ս :

Պապիկ .— Զեր ամուսնութիւնը խիստ կանոնաւոր  
է . ատոր ըսկիք չունիմ . ձեր և ձեր եղբօրն ամուս-  
նութեան մէջ մ'եծ տարբերութիւն կայ . օրինակի  
համար , ձեր եղբայրը վաթսուն տարեկան է և  
կուզէ քսան տարու աղջկան մը հետ կարգուիլ . մինչ-  
դեռ դուք քսուասուն տարու էք և քսան տարու երի-  
տասարդի մը հետ կ'ուզէք ամուսնանալ . քսան տարի  
տարբերութիւն կայ մէջ անեղք : Ամէկց զատ դուք հարս  
ըլլալու բոլոր հանգամանքները ունիք . աղւոր էք , մի-  
րուն էք , ներեցէք եթէ այս խօսքերը ձեր երեսն ի վեր-  
կ'ըսէմ :

Թերեզա .— Մինչդեռ ինք ձերացած է :

Պապիկ .— Այսո՛ , ձերացած է :

Թերեզա .— Ախոր համար կը սիրեմ քեզի որ միւտ-  
չմարփար կը խօսիս առանց քաշուելու :

Պապիկ .— Բնաւորութիւնս անանկ է ինչ լնեմ :

Թերեզա .— Ես չեմ յուսար որ աղջիկը զինք ուզէ :

Պապիկ .— Ես ալ չ'մ յուսար :

Թերեզա .— Մինչդեռ Արշակը ինձի համար հոգին  
կուտայ :

Պապիկ .— Քեզի համար կը խենդենայ և չը խենդե-  
նայ նէ խենդին մէկն է :

Թերեզա .— Եղբայրս կարծեմ հետը խօսեցաւ . այ-  
սօր պիտի հարցնեմ իրեն , կարծեմ որ ինքն է եկողը ,  
կ'աղաջեմ քիչ մը հեռանացիք :

Պապիկ .— Առանձին կը թողում ձեզ :

### ՏԵՍՆՔ, ԹԱԴԵ

#### ՆՈՅՆՔ, ԹԱԴԵ

Թադէ .— (իմինիրեն) Ես բարի մարդ մըն եմ եղեր ,  
բայց նշանածը աւանակին մէկն է եղեր , կրնաս նէ  
հասկցիք , բարի մարդ մըն է եղեր , բայց նշանածը աւ-  
անակ է եղեր . նշանածը ես եմ :

Թերեզա .— Ի՞նչ կը խօսիս եղբայրս :

Թադէ .— Ոչինչ :

Թերեզա .— Արդեօք կրնամ հարցնել ձեզ թէ Ար-  
շակէն ի՞նչ պատասխան առիք :

Թադէ .— Կրնաս հարցնել :

Թերեզա .— Ի՞նչ ըսաւ :

Թադէ .— Այդ Արշակ ըսուածը սրիկացին մէկն է :

Թերեզա .— Ի՞նչո՞ւ :

Թաղի .— Արովհետեւ իրեն բրած բարիքներս չարաշ  
չար գործածեց ինձի դէմ :

Պապիկ .— Այս՝ չարաչար գործածեց :

Թհրհզա .— Զեմ կարծեր որ անիկա առկերախս զբաշ  
Նուի մեղք դէմ :

Պապիկ .— Ես ալ չեմ կարծեր :

Թաղի .— Իրաւունք ունի իմ նշանածիս տունը իր-  
ւալ և աներս խարելում նշանածս ձեռքէս յափառակե-  
լու համար խորդախութեան դիմուլ :

Թհրհզա .— Երշակն ալ քու նշանածդդ կը սիրէ :

Թաղի .— Սիրել կուզէ, բայց աղջիկն անոր երեսն  
անդամ չնայիր . աղջիկը ինձի սէր տուած է :

Թհրհզա .— Բայց Երշակը զիս կը սիրէ . (Պապիկին)

այնպէս չէ :

Թհրհզա .— Մխալմունք մը ըլլալու է հոս, ևս չեմ  
հաւասար :

ՏԵՍԻ, Պ.

## ՆՈՅՆՔ, ԱՐԴԱԿ

Թաղի .— Գեսաւական չեղու բրածներդ, անումօ՛թ :

Արշակ .— Ի՞նչ կայ :

Թհրհզա .— Ինչ պիտի ըլլայ, Սօֆին կը սիրես  
եղեր :

Արշակ .— Այս՝ Սօֆին կը սիրեմ, և քիչ ատենէն  
պիտի ամուսնանք :

Թհրհզա .— Դուն չեմ որ ինձի համար կեանքդ  
կու առայիր :

Արշակ .— Ամենեւին :

Թհրհզա .— Պապիկին ալ հազար անգամ ըսկը ես որ  
ինձի հումար կը մեռնիս եղեր, խելքդ կը թոցնես եղեր  
(Պապիկը կ'երբայ տառնց ամենը սուտ է, սիրագրուժ :

Պապիկ .— Ապերախտ . . .

Արշակ .— Օբիորդ, ես ասանկ բան մը մտքէս ան-  
գամ անցուցած չէմ, թող թերանուվս բամ ըլլամ :

Թհրհզա .— Պապիկը սո՞ւտ պիտի խօսի :

Արշակ .— Անիկաց քեզ ծագրեր է :

Թհրհզա .— Ծաղրե՛ր է :

Արշակ .— Անշուշտ, կը հաւատաս որ ևս քեզի հետ  
ամուսնամամ օրիորդ :

Թհրհզա .— Լոէ՛, երթանք հարցնենք Պապիկին,  
առենենք բամ սուտ են թէ՝ իրաւ :

Արշակ .— Երթանք :

ՏԵՍԻ, Պ.

## ԹԱՐԷ

Ինչ որ ալ ըլլայ, զինքը տունէն վճնաելու եմ,  
չեմ կրնար համբերել որ իմ պիտիս մեծցած տպայ մը,  
այսափ լրբութեամբ վարուի հետո, առ տափիճան յան-  
դրգնութիւն, առ տափիճան ապերախտութիւն բնաւ  
տեմնուած չէ :

ՏԵՍԻ, Պ.

## ՆՈՅՆՔ, ՍՈՅԻ ԵՒ ՏԻԳՐԱՆ

Սօգի .— Ա՛ն, Պարոն, զուն իմ աղատուրարս պիտի  
ըլլաս :

Տիգրան .— Դուն իր փոկիչը պիտի ըլլաս :

Սօգի .— Դուն բարի մարդ մըն ես :

ԾՈՂԱՔՈՐԾ

Տիգրան .— Զգայուն սիրտ մը կը կրէք :  
 Աօֆի .— Աղսիւ բնաւորութիւն մը ունիք :  
 Տիգրան .— Բարեսիրտ մէկը կ'երեւաք :  
 Աօֆի .— Խնդիրքս չը պիտի մերժես :  
 Տիգրան .— Իր գրաց պիտի զթառ :  
 Աօֆի .— Արշակը թիեթե է :  
 Տիգրան .— Դուն ծանր գլուխ մարդ մրն ես :  
 Աօֆի .— Արշակը ապուշ է, խենդ է :  
 Թադէ .— Խենդին մեծն է :  
 Տիգրան .— Դուն աղէկ կը խորհիս :  
 Աօֆի .— Արշակը չիմ ուզեր :  
 Թադէ .— Իրաւունք ունիս չուզելուզ :  
 Աօֆի .— Ո՞չ, մինչեւ միրջին շունչս երախտապարտ  
 պիտի մնամ քեզ :  
 Թադէ .— Զի՞մ ուզեր որ երախտապարտ մնաս :  
 Տիգրան .— Արշակի բարի էք :  
 Աօֆի .— Աւրեմն պիտի կրնամ սիրածիս հետ մի-  
 անուր :  
 Թադէ .— Աշշուշտ, իմ վասիաքս ալ ան է, հայրդ  
 չխօս հոս պիտի գայ և այն գործը պիտի լմացնենք և  
 գալ չարթու իմ կինս պիտի ըլլաս :  
 Աօֆի .— Ի՞նչ, քո՞ւ կինդ :  
 Տիգրան .— Իր կինը :  
 Թադէ .— Հազար գուք որի՞ն կը կարծէք :  
 Աօֆի .— Ես քուկինդ հաւ հաւ հաւ :  
 Տիգրան .— Սօֆին քուկին կինդ հաւ հաւ հաւ ...  
 Թադէ .— Խնդալու ի՞նչ կայ :  
 Աօֆի .— Ես քուկին կինդ, հաւ հաւ հաւ  
 Տիգրան .— Սօֆին քուկին կինդ, հաւ հաւ չաւ :

Տիգրան .— (Առ թէրկաս) Սօֆին պարոնին կիրո հա-  
 նու հաւ  
 Աօֆի .— Ես իրեն կինը հաւ հաւ  
 Թէրկաս .— Սօֆին իրեն կինը հաւ հաւ  
 Տիգրան .— (Առ թէրկաս) Սօֆին պարոնին կիրո հա-  
 նու հաւ  
 Աօֆի .— Ես իրեն կինը հաւ հաւ (ամենից  
 առ բահաձայն կը խնդրան) :  
 Թադէ .— Իմին ալ խնդալու հկու : (կը խնդրայ)  
 Տիգրան .— (Առ թէրկաս) Սօֆին պարոնին կիրո հա-  
 նու հաւ  
 Աօֆի .— Վայց ի՞նչ կայ խնդալու :  
 Թէրկաս .— Սօֆին իրեն կինը, հաւ հաւ հաւ (ամենից  
 առ բահաձայն կը խնդրան) :  
 Թադէ .— Իմին ալ խնդալու հկու : (կը խնդրայ)  
 Տիգրան .— (Առ թէրկաս) Սօֆին պարոնին կիրո հա-  
 նու հաւ  
 Աօֆի .— Վասիկ, — Հաւ հաւ հաւ հաւ հաւ (մեկուսի) ինչո՞ւ  
 կը խնդասս :  
 Թադէ .— Կորուեհցէք որկէ ամէսաքնիդ աւ, խնդա-  
 լու բան մը կայ հոս, առանկ զործի մը գրա-  
 խնդալո՞ւ է :  
 Վասիկ .— Ամենաւին, մահաւանդ թէ՛ լալու է, ին-  
 չո՞ւ կը խնդաք, չէ՞ք ամէնար :  
 Թադէ .— Ամենաւդ գէմ գատ պիտի բանամ, և գե-  
 տէք թէ՛ փաստաբան մը ի՞նչ կ'ընէ եթէ ուզէ :  
 Աօֆի .— Պարոնը փաստաբան :  
 Թադէ .— Պատիկը ինէ աղէկ զիտէ փաստաբան ը-  
 լալու, և քու հօրդ զան ալ ես վրաս առկը էի :  
 Տիգրան .— Գո՞ւ, հա՞ւ հա՞ւ (ամենից կը խնդրան) :

ՏԵՌԻԼ թ.

ՆՈՅՆՔ, ՅՈՎՈՒՅՔ

Յովսկի. — Զեզ խնդրումքրես տեսնելուու վրայ խիստ արար եմ. խօսէ՛ տեսնենք Պ. Թագէ, կարծեմ զոհ ևս աղջիկն ու աղջիկ մը որ քեզի համար կեանքն խկ կը զոհէ:

Թաղի. — Խիստ զոհ եմ, այս՝ այնպէս է:

Յովսկի. — Բայց այն խարդախոր հոռ ի՞նչ գործ ունի: Սօֆի. — Հայր, ասիկայ խարդախ չէ՛, ասիկայ հողու համարն է:

Յովսկի. — Կը յանդգնիս իմ առջիս այնպէս խօսելու, և հօրդ մերժածք քեզի ամաւոխն ընորելու. խարդախ մը՝ որ եթէ Պ. Թաղէն առաջուց խճաց չտար ինձ բերնէն խօսք պիտի աններ:

Թաղի. — Իմ երթալէն վերջը առ եկաւ այնպէս չէ՛:

Յովսկի. — Այս՝, Սօֆի. — Զենէ տառջ պիտի երթար, բայց զետքը այնպէս բերաւ որ՝ դուք իրմէ տառջ զայած էք: Հայր ևս Ցիգաննին համար ըսած էի քեզ որ գոտին քեզ պիտի պատաէ:

Յովսկի. — Բայց ևս այնպէս ևս զինքը չեմ ուզիր: Սօֆի. — Բայց և այնպէս ևս զինքը կ'ուզիմ, և հօր մը բռնութիւնն ալ առ ոչինչ զբելով իրնամ իրեն հեռ միանալ, լու խորհէ՛ հայր եթէ չես ուզիր որ սրդիաւ կան պարտքէն զուրս չելլամ, և ահա հայր կը խոսան վանիմ որ Պ. Թաղէն ընաւ չե՛մ սիրեր, և վաթսուն սարդար մէկու մը կարգուելու ելլելը խենթութիւն է:

Յովսկի. — Հապա զա՞տր:

Սօֆի. — Ահ, հայր, գատ չունիս, քու գատախազդ նելու համար:

Յովսկի. — Ի՞նչ կը սեռ:

Տիգրան. — Գիտութիւն, գիտութիւն, գտա չունին ու՛ւ:

Թաղի. — Բայց ես գտա ունի՞մ, զտա պիտի բանամ ամենուղ գէմ, և կը բողոքեմ:

Տիգրան և Սօֆի. — Երևաք բաղոքեւ:

Յովսկի. — Շատ կը ցաւխո՞ որ աղջիկն քեզի չո՞ւշեր (Արշակ կը մէսին):

ՏԵՌԻԼ թ.

ՆՈՅՆՔ, ԱՐԾԱԿ

Արշակ. — Խնչպէս կարելի է որ ուզէ: Սօֆին հնծի համար ստեղծուած է:

Սօֆի. — Այս՝, մինչի վերջը ծագրելու համար ստեղծուած է, պարոն թեթեւ:

Արշակ. — Թեթեւ...

Սօֆի. — Երթանը հայր, հարմափքի պատրաստութիւն տեսնելու և զիրենք խրանելու որ արժեքն զիրնան առկէ ետքը (կերպան):

ՏԵՌԻԼ թ. Ա.

ԹԱԴԵ ՊԱՄԵԿ ԱՐԾԱԿ ԲԱՐԴԵՄ

(Թաղի տեսաւանին վայ կը պարի խորեզով: Պապիկն այ կը պարի. Թաղի զարս կ'եղի և Պապիկն առուած տեսնելու, պարտելլի կը շարունակի, ահ, ահ, բուզ բնեղով, այս միջոցին Արշակը կուզայ):

Արշակ. — Զիս այսպէս նախա՛տէ... այսպէս ստունուոներ զրեմ և ինձի թեթեւ բաէ. ահ, չեմ կրնար զիրնանալ, պէտք է որ ինքզինքս թունաւորեմ:

Թաղի .— Ա՞ն , ակարութիւն մը կուզայ վրաս . . և չեմ կրնար քալել . սիրաս կը բարախէ , ձեռութներս կը թմրին ծունկերս կը գողան , աչքերս կը մժազնին չեմ տեսներ , ակնոց ալ չունիմ , ոչ (կ'իյնայ կը մարի) :

Արշակ .— Զուր , ջուր , ջուր , ի՞նչ բարեսիրս մարդ ո՞վ Աստուած իմ : Զուր , ջուր , ջուր , այսափ վշտակից ըլլայ ինձ , ջուր , ջուր : (Բարդիմը փոյցի մը վրայ դոյլ անցուցած կը բերէ) :

Բարդիմ .— Ո՞վ պիսի խմէ : (Արշակը ջուր կը արսէ եւ կը տեսնէ որ կը դիտի սրախի դուրս կ'եղի , այս միշտին Պասիկ ներս կը մետնէ) :

Պասիկ .— Ո՞ն , այս հարուածը պակսու էր , աս ալ եկաւ , Արշակ , զուն արժանի էիր Սօֆիին , և քու ցրնդած հայրտ ալ կ'առգէր որ առնէ , ա՞ն զաթսուն տառիքին մէջ կարգուելու կննիլը խմնդութիւն է յիմառութիւն է : (այժեր կը բանայ) ո՞ն , կը մարիմ (իյրեւ կը մարի Արշակը ներս կը մետնէ) , ա՞ն , Արշակը բնաւ առնելու չեր , Արշակը մեթեւին մէկն է , իմաստակ է , ինքինքը բանի մը տեղ դրած է :

### ՏԵՍԻ , ՋԲ

### ՆՈՅՔ , ՏԻԳՐԱՆ

Տիգրան .— Կինդիրը լուսաբանուեցաւ :

Թաղի .— (սրախած) Ո՞ր ինդիրը լուսաբանուեցան :

Տիգրան .— Օրիորդ Սօֆիին խնդիրը :

Թաղի .— Ի՞նչպէ՞ն . . .

Տիգրան .— Կինդիրին մէջ թիւրիմացութիւն կայ եղեր :

Արշակ .— Ես այ հասկցայ որ այնպէս է . . .

Թաղի .— Ես այ հասկցայ այնպէս բլալը . . . ուրեմն Սօֆին կ'ամուսնանայ կոր ինձի հետ :

Արշակ .— Կարծեմ հոգրա կը սիստի . . . Սօֆին ինձի հետ միացն կրնայ ամուսնանալ :

Տիգրան .— Ինչպէս բախ , թիւրիմացութիւն կայ գործին մէջ , Սօֆին ձեր երկուքին հետ ալ չամուսնանալ :

Թաղի .— Ուրեմնի . . .

Տիգրան .— Սօֆին ինձի հետ պիսի ամուսնանայ . . . Թաղի .— Բայց պարոն Յովուէլը իր աղջիկը ինձի խոստացած էր :

Տիգրան .— Թիւրիմացութիւն . . . պարզ թիւրիմացութիւն :

Արշակ .— Իսկ ինձի հետ ամուսնութիւնը :

Տիգրան .— Միշտ թիւրիմացութիւն . . .

Թաղի .— Զարմանալի՞ բան . . .

~~Արշակ~~ .— Զարմանալի կամ ո՞չ իրազութիւնը այն է որ պարոն Յովուէլ պաշտօնապէս իր աղջիկը , օրիորդ Սօֆին ինձի հետ նշանաց և ինձի ալ պաշտօն տուաւ որ գամ այս թիւրիմացիթ յուրը ձեզի հազորգեմ և միանգամայն ընդմիշտ ձեզի ազգաբարեհմ որ բայսերնիդ կարէր օրիորդ Սօֆին . . . ուրեմն մասք բարով (կը մեկնի) :

Տեսի , ՋԲ

### ԹԱՐԵ , ՊԱՐԻԿ , ԱՐՇԱԿ

Թաղի .— (Պասիկին) Ի՞նչ կ'ըսես ասոր :

Պասիկ .— Խնդրին մէջ թիւրիմացութիւն ըլլալու է :

Թաղի .— Հապա զուն ինձի մինչև ետքը կ'ըսէիր որ Սօֆին ինձի համար հոգի կուտայ . . .

Արշակ .— Ինձի ալ նոյն բանը չեի՞ ըսեր . . . աս ի՞նչ հակասութիւն է :

Պասիկ .— Հակասութեան բան չի կայ , այլ միայն թիւրիմացութիւն . . . և թիւրիմացութեան բան մը բաեր եմ , զուք թիւրիմացութեամբ սիստ հոսկցեր էք , պարոն Յովուէլ թիւրիմացութեամբ բաներ մը բաեր է . . . վերջապէս ամէնքս ալ թիւրիմացութեան զոհեր ենք

Թաղի .— Ուրեմն թիւրիմացութեամբ Սօֆին ձեռքէ վախցուցինք :

Արշակ .— Ո՞վ թիւրիմացութիւն ի՞նչ մասզոք հարուած մը առեիր իմ բանաստեղծի փափուկ սրախու . . . երազներս փշուեցան թիւրիմացութեան ապառաժներուն վրայ . . .

Տեսիլ ԺԴ.

ՆՈՅՆՔ, ԹԷՐԷԶԱ

Թէրէզա.—Ի՞նչ կայ... ձեզի յուղուած և ախուր  
կը տեսնամ կոք:

Պապիկ.—Բան մըն ալ չի կայ... պապիկ թիւրիմա-  
մացութիւն մը... որ լուսաբանուեցաւ:

Թէրէզա.—Ի՞նչ բանի մասին:

Պապիկ.—Ամուսնական ծրագրի մը մասին...

Թէրէզա.—Խնդիրը Արշակին վրայ է:

Պապիկ.—Ան ալ կը բաժինը ունի:

Թէրէզա.—Բայց թիւրիմացութեան բան չի կայ...

մէնք իրար կը սիրենք:

Արշակ.—Աւան՝ ափառն, բարէ՛...

Թէրէզա.—Ի՞նչ կը նշանակեն այդ յուստահասական  
աղաղակները:

Արշակ.—Կը նշանակէ որ նորէն թիւրիմացութեան  
մէջ բնկանք:

Թէրէզա.—Ի՞նչպէ՛ն... ուրեմն մինչև հիմա խա-  
րուե՞ր եմ...

Արշակ.—Թիւրիմացուեր ես պարզապէն,

Թէրէզա.—Բոլոր այս թիւրիմացութիւններուն վերջ  
տալու նամար, եկէ՛ք առ այժմ երեքս ալ հրաժարինք  
մեր ամուսնակոն ծրագիրներէն:

Պապիկ.—Անա՛ իմաստուն խորհուրդ մը... ամուս-  
նութիւնը արդէն ինքնին թիւրիմացութիւն մըն է և երբ  
գաթսուն տարեկան մարդ մը կ'ելլէ քսան տարեկան  
աղջիկ մը առնելու թիւրիմացութիւններուն թիւրիմա-  
ցութիւնը կը գործէ... անա՛ միակ ճշմարիտ խօսքը որ  
թերես ըրած եմ ամբողջ կեանքին մէջ:

ՎԵՐՁ

ԾԱՆՈԹ.—Այս թափերսխազին ներկայացման րուր իրաւու-  
նը վերապահուած է նեղնահին, Յ. Յ. Պարմեսանի զաւկին Ա-  
շուս Պարոնեանի, որուն հետ պէտք է բանակցին խազը ներկա-  
յացնել փափարողները: Հակառակ պառազային՝ Աշուս Պարոնեան  
իրին կը վերապահն ներկայացումը արգիլետ կամ հասուցում պա-  
հանջելու իրաւունքը:

ՀՀ Ազգային գրադարան



NL0362209

50199